

ՄԱՔՍ ԿՈՐՏԱՌԻ

ԶԱՄԱՆԱԿԱԿԻՑ

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ

ԿԵՂԾԻՔԸ

392

Կ-93

1913



112 JUL 2013

55.657

Printed in Turkey

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵՒՆ ՓԵՏԱԿ ԳՐԱԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՍՈՒՆ ԹԻՒ 3

ՄԱԲՍ ՆՈՐՏԱՌՈՒ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  
ԱՄՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ

Բարգիսիկեց Գրականրկեկե  
ՄԻՐԻՃԱՆ ՕՁԱՆԵՍԱՆ



392  
C-93  
1013

Եզրաճան ԳԵԹՈՒԿ - Կիւրաճան

15 JUL 2011

392  
Շ-93

ՄՐ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ - ՓԵՅԱԿ ԳՐԱԽԱՆՈՒԹՅՈՒՆ Ի ԿԻՐԱՍՈՆ ԹԻՒ 3

ՄԱԿՅՆ ԼՈՐՏԱՆՈՒ

Printed in Turkey

2010

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

ՍՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ

Թարգմանեց. Գրանսերհկե  
ՄԻՐԻՃԱՆ ՕԶԱՆԵԱՆ



Ցպարան ՓՆԹԱԿ - Կիրանոն

«1913»

644)

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



ՏՊԱՐԱՆ ՓԵԹԱԿ

ԿԻՐԱՍՈՆ

№ 13



(3198)

397

002

12225

# Թ.Ա.ՐԳՄԱՆՈՂԷՆ

Գերմանացի յայտնի գրագետ Մաքս Նորտաու, երբ, 1883 թուին հրատարակ հանեց իր «Les mensonges conventionnels de notre civilisation» (Մեր քաղաքակրթութեան պայմանադրական կեղծիքները) անուն ստուար հատորը, ահապին ազմուկ բարձրացուց իր շուրջը, ինչպէս կը հաւատակէ իր գրքին Յրանասցի թարգմանիչը, Օկիւստ Տիէթրիքս: «Ոմանց կողմէ տեսակ մը խոնդապատութեամբ ընդունուած, իսկ ուրիշներու կողմէ նզովուած այդ գիրքը, սակիթ տուած է որքան հրատարակչութեանը հարմարութեանը, և իր հրատարակութիւնը, կարելի է ըսել, հաւասարած է պատահարի մը համամասութիւններուն»: Ընդհանակը, իսկպէս առողջ և իրապաշտ միտք մը, իր այդ գրքի միջոցաւ, խորտակելով ամէն պայմանագրականութիւն, կը քօղապերծէ կեանքը, կուռ ու երկաթէ տրամադրանութեամբ մը կը խորտակէ ընկերային կեղծիքները՝ յաճախ իր հակառակորդները ճնշելու, շնչատապա դարձնելու աստիճան: Այսպէս, «Les mensonges con...» ի մէջ, եկեղեցի և կրօն, անտեսական կազմ, պետական և արիտոտիրապական գեղաշուք կառուցուածքներ, ամուսնական ոսկիյու տաճար, այս բոլորը իրենց ներքին սեանկութիւններով և գծերու ու պատկերներու մանրամասնութեամբ կը պարզուին ընթերցողին առջը: Նորտաուի համար ընկերային հոգեբանութիւնը արտաւորուած է և բովանդակ մարդկութիւնը, ահաւոր կեղծիքի և սուտի բնութիւնը ներքեւ հիւանդ ու ջգագրգիւ, կը հեւայ ու կը կանչէ շարունակի «Ամուսնական կեղծիքը», մէկ գլուխը միայն կը կազմէ այդ գեղեցիկ հատորին, որուն սովորական թարգմանութիւնը ի հարկէ կրնայ ահապին արժէք մը ունենալ մեր նիհար ու աղքատիկ գրականութեան համար: Կաթնած առաւելապէս գիտական ու բնական տուեալներու (donnée) վրայ, Մ. Նորտաու այս փոքրիկ գրուածքի մէջ կը քննէ սմուսական կեանքի վշտ կազմը, ու, սուանց մանրամասն և երկար վերլուծութեամբ մը կանկ առնելու, ընդհանուր և ուղիղ ակնարկով մը դուրս կը բերէ ապացոյցներ՝ որոնք պարզօրէն ցոյց կուտան թէ՛ ներկայ ամուսնութիւնը, շեղած իր բուն նպատակէն, կը դիմէ դէպի այլաւերու մ:

Իբրև ցեղի զարգացման խթանն ու պահպանակը, ամուսնութիւնը ուրեմն պէտք է հետզհետէ բնականւանայ, որուն համար թափուած իւրաքանչիւր սնհատական ճիգ, գերազանցապէս տեսակի զարգացման ստատորոգ ազդակը պիտի ըլլայ:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ

I

Մարդը ունի երկու ուժեղ ընտանիքներ, որոնք կը տիրապետեն իր ամբողջ կեանքին և կուտան տառաջին միտումը իր բոլոր գործերուն: Ասանք են, անձնաձևի պահպանումն է և անասկի պահպանումն է ընտանիքները: Առաջինը կ'արտասայուի անօթութևան ամենապարզ ձևին ներքև, իսկ երկրորդը՝ սիրայ ձևին ներքև: Թէև մինչև այժմ մեր մտանու մի և սկսող պարծական գործողութիւններուն մէջ քործող ոյժերը կը մնան միջ համար մութ, և սակայն, յաստիօրէն մենք կը տեսնենք անոնց արդիւնքները: Չգիտենք իսկապէս թէ՛ ի՞նչպէս անհատ մը սաչտփ տարիներու թիւի մը մէջ կը լրացնէ իր դարբացման ընթացքը և կ'ապրի տարիներու որոշ չափ մը միայն: Չգիտենք թէ՛ ինչու յաղթանդամ և ուժեղ ձին մինչև երեսուն հինգ տարիքը միայն կը հասնի, մինչդեռ մարդը, աւելի՛ փոքր և աւելի՛ տկար, կրնայ եօթանասուն տարին ալ անցնիլ, և ինչո՞ւ վերջապէս փոքրիկ ագուսը կ'ապրի մինչև երկու հարիւր տարի, մինչ անդին շատ աւելի մեծ սաղ մը՝ հազիւ քսան տարի: Ինչ որ գիտենք սակայն այն է թէ՛ իւրաքանչիւր կենդանի արարած, իր ծնած օրէն սկսակալ, արդէն սահմանուած է կեանքի որոշ տևողութեան մը,

ինչպէս պատի ժամացոյցի շարժում մը լարուած է որոշ ժամանակամիջոցի մը համար, սեռողութիւն մը՝ որ արտաքին ոյժերու անակնկալ մէկ՝ ազդեցութիւնովը կրնայ կարծնալ, բայց որ չկրնար ոչ մէկ պարագայի մէջ երկարիլ :

Այսպէս, մենք կ'ենթադրենք նաև թէ՛ տեսակները կամ ցեղերն ալ սահմանուած են որոշ ժամանակաշրջան մը ապրելու. անհատներու պէս սնանք ալ կը ծնին որոշ ժամանակի մը մէջ, կը զարգանան, կը հասնին իրենց հասունութեան և վերջապէս կը մեռնին : Տեսակի մը կեանքը չափազանց երկար սեռողութիւն մը ունենալուն, մարդիկ չեն կրնար, նոյնիսկ ս'ենէ պարագայի մը մէջ, ճշգրիտ քննութեամբ մը հաստատել անոր միկնակէտն .ս վախճանը : Բայց Հնախօսութիւնը մեզ կուսայ բողմաթիւ փաստեր, որոնց օգնութեամբ կարելի կ'ըլլայ ճշտութեամբ հաստատել թէ՛ անհատի կեանքին և թէ՛ տեսակի կեանքին ու զարգացման միջև եղած օրէնքներու զուգահեռականութիւնը : Որչափ ատեն որ անհատը չէ սպառած այն կենսական ոյժը՝ որով օժտուած էր իր ծնած օրէն սկսեալ, նա կը պայքարի իր կարողութեան բովանդակ թափովը՝ պահպանուելու և իր թշնամիներու ղեկի վրայ մտնելու պաշտպանելու համար : Ընդհակառակը, եթէ իր կենսական ոյժը սպառած է, ա՛յ այնուհետև ոչ մի պէտք կ'զգայ մնանելու, չունենար ո՛չ մի փափաք՝ ինքզինքը պաշտպանելու : Նա կը մեռնի : Ճիշտ այս մեծնոյն եզանակով, այսինքն, սերնդադարձելու բնագոյի ձևին ներքև, կենսական ոյժը կ'արտայայտուի նաև սեռակին մէջ : Որչափ ատեն որ ցեղին կենսաունակութիւնը ուժեղ է, այդ ցեղին պատկանող իւրաքանչիւր կատարելապէս կողմնորոշուած անհատ կը ձգտի իր բոլոր ոյժերովը զուգաւորուելու, ամուսնանալու, բայց երբ ցե-

ղին կենսաունակութիւնը կ'սկսի նուազիլ, անհատները կը գտնան հետզհետէ անտարբեր՝ զէպի սերնդադարձական աշխատանքը, ու վերջ վերջը կատարելապէս կը դադարին նոյնիսկ անոր անհրաժեշտութիւնը զգալէ : տեսակի մը, նոյնիսկ մարդկային ցեղերուն և բոլոր ժողովուրդներուն ունեցած ետախրութեան և համերաշխական զգացման չափին մէջ մենք կը գտնենք նաև այդ ժողովուրդներուն ունեցած կենսաունակութեան ոյժին մէկ որոշ չափը : Այսպէս, որչա՛փ շատ ըլլայ թիւը այն անհատներուն՝ որոնք իրենց սեփական շարժ վեր դասեն համերաշխական ամէն պարտականութենէ և ցեղին զարգացման վերաբերեալ ամէն իտէպէտ, ա՛յնքան մօտ է ուրիմն այդ ցեղը իր կեանքի վախճանին : Ընդհակառակը, որչա՛փ շատ ըլլայ զիւցաղնութեան, անշահախրութեան և անձնական զոհարիւրութեան բնազդովը տոգորուած անհատներու թիւը, ա՛յնքան ուրիմն այդ ազգի կենսաունակութեան ոյժը մեծ է, ա՛յնքան նա զօրաւոր է : Ո՛չ միայն ընտանիքի, այլ և ժողովուրդի մը անկուճը կ'սկսի ա՛յն ժամանակ, երբ կ'սկսի դերակայութիւն մը զոյնելի ետախրութիւնը՝ որ ստոյգ և անփրկելի մէկ նշանն է ցեղային կորովի սպառման. ասոր ալ անմիջական հետեւանքը կ'ըլլայ անհատի կենսական ոյժի սպառումը, եթէ սակայն արիւնախտոնութիւններով (croisement) և ուրիշ նպաստաւոր ձեւափոխութիւններով նա սակաւին չէ կատարուած : Երբ ցեղ մը կամ ազգ մը, հասած կ'ըլլայ իր կեանքի վախճանական կէտին, այն ատեն անհատները կ'սկսին կործնեցնել նաև զիրար առողջ և բնական կերպով սիրելու ընդունակութիւնը, կը քնշուի ընտանեկան սգին, մարդիկ չեն ուզեր այլևս ամուսնանալ, որովհետև շա՛տ դժուար ու տաղակալի կը զլտնեն մարդկային ուրիշ կեանքի մը պատասխանատուու-

թիւներ ստանձնել և դրապիլ այլ օտար էս կալ Կիներն այ կը վախճան մայրաթեան բոլոր ցուերն և սնոր բազմաթիւ անախարժութիւններն, և սնոր կը դիմն, նայնիակ իրենց տնւածացած վիճակին մէջ, ամէնէն աւելի անդարտական միջոցներու՝ զաւակ չունենալու համար: Սկիզբադարձեալիս ընտզն այ, ճեռու աչիւս ստեղծադարձեալ իրեն նպասակ դարձեալ, ամենց մէջ բարբաբին կը կորսուի, իսկ սարիչներու քով կը խեղաթիւրի ամէնատնտիս և անհնիճ մոլորամեծերով: Սկիզբադարձան զրոյք, — մոր սակահիգմի (մաղնի) ամէնափե՛ր պաշտօնը, — որը անհասնելու Փիլիքական կաղնի կտատրեալ հասունութեամբը միայն կարկի կը զանայ և որուն անմիջապէս կապուած են մեր ջլային դրութեան ամէնաբարձր և զգայութիւնները, կ'իջնայ մինչև ամէնաբարձրի անառակութիւններու, նա այլևս տեսակի պահպանումը իրեն նպասակ չունենար, այլ կը զանայ լակ անհասական հաճոյք մը՝ հաւաքականութեան համար բոլորովին անարժէք: Հոն, ուր սէրը կ'երեւի տակաւին իրբև ունակութեան մը արդիւնքը, նա չէ՛ սրբինն երկու անկատար անհասականութիւններու միտ թիւներ՝ ամբողջ մը ձեւացնող աւելի բարձր տեսակի անհատի մը մէջ, նա անանձնացած, ամայի կեանքի մը փիթեմը չէ՛ բեղմնաւորող կրկնակ կեանքի մը մէջ՝ որ կրնայ անհասնելու սերունդներով երկարաձյուղի, նա եւտարութեան զէպի համերաշխութիւն անդիտակից սնցում մը չէ, և վերջապէս չէ՛ անհասական կեանքի մէկ յորդ զեղումը՝ զէպի տեսակի լայն կեանքը: Չէ՛, ասոնցմէ և ոչ մէկն է. այլ նա սարորինակ մասսամիջութիւն մըն է, անհասկնալի նայն լակ ինքն իրեն համար և հետեւաբար սղոքելն անկարելի, նա, (այլ սէրը) կէս մը ցնորք է, կէս մը ջլախտաւորութիւն,

վերջուով, կարողացում կամ լուսած զէպքերու նմանութիւն մը, զգայական և հիւանդաս ֆանթիզի, տեսակ մը յիմարութիւն վերջապէս: Սրտայտաթիւնը, — բնութեան զէմ գործ ու մտքութիւնները, կ'սկսին տարածուիլ ու մինչ, լիտի ու անբարոյական խողեր, զազանաբար, զինսրութեանը ու չուայտութիւններով կը շարունակուին անդին ասկայն կեղծ լրջութիւնը հրապարակ կը բերուի, այնքան փափկութեամբ շատաձայն այն տակին թէ՛ կախուածի մը ասն մէջ չուննի մասին պէտք չէ խօսիլ: \* ժողովուրդը, որ իր սեռային կեանքի մասին լաւագոյն գիտակցութիւնը չունի և աղէկ գիտէ թէ՛ իր սր զանցառութիւններուն և մեղքերուն վրայ պէտք է կանգ ստնել, կը խուսովի, իր եղեւթին մէջ յանկարծ բռնուող սփրազորքի մը անձկութեամբ, նոյնիսկ՝ հետուէն հետու, իր խօսակցութեան և իր զԵՐումքներուն մէջ այլ յիթի մասին խօսել: Անո այսպիսի արտար պատկեր մը կը ներկայացնեն սեռային յարարութիւնները այն ցեղին որ իր կենտական ոյժի սպաւան հասած է սրբէն, ըլլայ այլ սպաւանը հետեւումքը իր բնական հասունմին ու քանդուելուն, որը իր ձերացած բլլալուն անխուսափելի արդիւնքն է զարձեպ, բլլայ այլ կեանքի աննպաստ պայմաններութեամբ և կամ փաստակար ու անփա օրէնքներու նորիւ:

Եթէ այժմ ինձ հետ դուք այ հաւանձայն զգնուիք քիչ աստջ արտայայտած այն մտքիս թէ՛ ժողովուրդի

(\*) — Je ne fait pas parler de corde dans la maison d'un pendu. Սյոնիւն, պէտք չէ՛ արնպիտի բաներու մասին խօսիլ այն մարդոց սոցև, որոնք նոյն տեսակ բաներու համար կը մեղադրուին:

մը մէջ երկու սեուերու յարաբերութեանց ձևը այդ ժողովուրդի ունեցած կենսական ոյժի չափանիշը կը ներկայացնէ, ու եթէ ըստ այնմ, ուժերու այդ չափանիշը կ'իրաւենք նաև արեւմուտքի քաղաքակրթուած ժողովուրդներու մէջ, այն տակն ինքզինքնիս պիտի զրտնենք չափազանց վրդովիչ իրողութիւններու դէմ, որովհետև պիտի տեսնենք իսկոյն որ արդի սնտեսական, բնկերային և քաղաքական հաստատութիւններու կեղծիքը թունաւորած է նոսն սեւոյնի կեանքն ալ: Պիտի տեսնենք որ բոլոր այն բնական բնազդները, որոնք տեսակի պոնոպոնուժի և բարկաւուժի պիտի սպանովեն, սպանուած են և իրենց ուղղութիւնէն շեղած, պիտի տեսնենք որ սպառնայ սերունդները, մարդկութեան մասնաւորապէս ամէնէն աւելի զարգացած այդ մասին մէջ անգամ, անվարան կերպուլ զոնուած են արատկետող կեղծիքի ու կոտորութեան:

Բոլոր ժամանակաշրջաններու մէջ, մարդկութիւնը նախ ընաղղով և յետոյ բանականութեամբ ըմբռնած է թէ՛ ո՛չ մէկ բան իրեն համար այնքան կարևոր է, որքան իր սեղանական կեանքի սեւտղութեանը: Բոլոր այն զգայութիւնները և բոլոր զործերը, որոնք ո՛րէ՛ յարաբերութիւն մը ունեցած են իր սկզբնական, առաջին շահին հետ, — որ է իր սեղանական անձի սեւտղութիւնը, — անոնք ամէն ժամանակ, իր բոլոր մտազբաղումներուն մէջ ամէնաւաջն տեղը զբաւած են: Այսպէս, զրիթէ այրամերժօրէն, սէրը ամէն ժամանակներու և բոլոր ժողովուրդներու գրականութեան հիմը կազմած է, ամէն պարտազայի մէջ նա եղած է այն միակ հիմը՝ որ կրցած է շարունակ դէպի իրեն քաշել ընթերցողներու և ունկընդիրներու զանգուածը: Արտոյ արդիւնքը, այսինքն, մասաղ աղջկան և մասաղ երիտասարդին միութիւնը՝

արդիւնտ որ լծակցութեամբ, նախ կատարուած է համաձայն արտոյ բարքերու և սովորութիւններու, և յետոյ, աւելի վերջերը, կատարուած է գրաւոր օրէնքներով, — չի՛նտարուած չքեղ արարողութիւններով, հանդիսաւորութիւններով, աւելի մեծ պատրաստութիւններով և ձեւակատարութիւններով, քան մարդկային կեանքի վերարերեալ ուրիշ ո՛րէ՛ զործ, քան երիտասարդ աշամարդոց ստաւաղինուժը, որը սակայն, բարբարոս ցեղերու մէջ մանպւանդ, որոնք կուուելու համար կազմ ու պատրաստ կ'ապրին, այնքան մեծ կարևորութիւն մը տանի: Ենտրհիւ այս ձեւակերպութիւններուն, որոնք ամուսնութիւնը աւելի՛ բարդ կը դարձնեն, պիտուութիւնը իրեն համար ապահոված է իր անդամներու սեւոյնի յարաբերութիւններուն վրայ հսկողութիւն կատարելու իրաւունքը, և այն հանդիսականութիւնը՝ որով ինքը՝ սիրող այդ ամուսնի միութիւնը կը հաստատէ, կուղայ հասկցնել այդ զոյգին թէ՛ այդ միութիւնը պարզ, սոսկական զործ մը չէ, ինչպէս հացկերտութիւն մը, որտորութիւն մը և կամ երգով ու պարով կատարուող երեկոյթ մը, այլ նա կեանքին մէկ երեւոյթն է, այնքան կարևոր ու յոյսունի, որը հասարակութեան ապագային վրայ ալ իր ազդեցութիւնը ունի: Որպէսզի սէրը ամէնապարզ տեսակի գրոսանք մը դատնայէ արդիւնութիւն, և որքան կարելի է շեշտուի՛ իր բարձրագոյն նպատակը՝ որ է տեսակի պոնոպոնուժը, մարդկային բնկերութիւնը քաղաքակրթութեան առաջին օրերէն իսկ, մարդու և կնոջ յարաբերութիւնները ընդունած է սկզբունքով: — Իրենց ներկայացուցած արժէքին համեմատ: — Իրեւ միակ, մեծարկի և սրբազան, և որոնց լուրջ նկարագիրը արդէն իսկ սրբազործած է հրապարակային արարողութիւններով: Բայց այն սէրերը կամ

ամուսնութիւնները, որոնք այս սրբագործումէն հետո մնացած են, այդ ընկերութիւնը իր անարդանքներովը և նոյնիսկ պատիժներովը զանոնք պարսուած է ու պատ- ժած :

Մեր այսօրուայ բարձր, քաղաքակրթութեան մէջ, ինչպէս նաև այդ քաղաքակրթութեան սկզբնու- կան օրերուն ալ, սեռային բնազդը, եթէ չուզիր ա- նարգ ու անօթապարտ մուտքիւններու մէջ այլասեղի, պարտի, ինքզինքին գոհացում սալու համար, բնկե- րութիւնը իրեն վկայ ունենալ և ինքզինքը դնել անոր անմիջական հսկողութեան ներքև : Տակաւին այս- օր ալ, ամուսնութիւնը, օրէնքով արտօնուած միակ ձե-ւըն է, որու համաձայն մարդու և կնոջ միջև կը կա- սարաւին սեռային յարաբերութիւնները :

Այժմ անանկք թէ՛ մեր քաղաքակրթութիւնը ի՛նչ ազդեցութիւն ի դրս՝ դրած է ամուսնութեան վրայ : Ամուսնութիւնը այսօր դարձած է տեսակ մը իրաւախո- հութիւն, կամ նիւթական կարգադրութիւն, ուր սէր ըսուածը այնքան միայն դոյութիւն ունի, որքան նա կրնայ ունենալ միասին գործի մը ձեւնարկող երկու դրա- մաաէրկու պայմանագրութեան մէջ : Ամուսնութիւնը սակաւին տեսակի պահպանման պատրուակին ներքև կը շարունակուի. տեսականապէս նա մեզ ենթադրել կուտայ երկու տարրեր սեռի անհասներու փոխադարձ ձգողութիւնը, սակայն իրականին մէջ նա երբեք չ'կա- տարուիր սպառնայ սերունդ մը ստեղծելու համար, որովհետև հիմնուած է միմիայն անձնական շահին վրայ այն անհասներուն որոնք իրար դայով այդպիսի մլու- թիւն մը կը կնքեն : Ներկայ ամուսնութիւնը, մասնա-ւորապէս բարձրագոյն դասակարգերու մէջ, զուրկ է բարոյական ամէն սրբութենէ և հետևարար մարդկայ-

նական (anthropologique) ըլլալու ամէն իրաւունքէ : Ամուսնութիւնը համերաշխութեան ողիին սրբագործու- թիւնը պէտք էր ըլլար, մինչդեռ հասարակեան նուխ- րագործումն է դարձած : Բարբ անոնք, որ կ'ամուս- նանան իրենց այն նոր կեանքով կ'ուզեն ապրել ո՛չ թէ իրարու մէջ կամ իրարու համար, այլ կ'ուզեն, շնորհի- իրենց ցանկցած այս նոր կայութեան, տէր դառնալ լաւագոյն պայմաններու, որպէսզի կարենան աւելի հանգստաւ էս և անպատասխանատու կեանք մը ապրիլ : Ուրեմն, կ'ամուսնանան սրբապէս իրենց համար քաղ- դուսը վիճակ մը ստեղծելու, աւելի հաճոյալի ստանձին բնակարան մը սարճովելու, ընկերութեան մէջ դիրք մը ձուռնալու և զայն պահպանելու, իրենց փաստաբարութիւ- նը գոնայնելու և վերջապէս վայելելու այնպիսի ա-ւանանքներով և ազատութիւններ՝ զորս ընկերու- թիւնը կը միթէ ամուրի կանանց և կը շնորհէ անոնց միայն՝ որոնք ամուսնացած են : Ամուսնանալով, կ'ենկր կը մտածեն այս բոլորին վրայ ալ, կը մտածեն և՛ սա- լոնին, և՛ խոհանոցին վրայ, կը մտածեն պատշտներու և ծովու լողանքներու վրայ, կը մտածեն թէ՛ պարա- շանդէսին և թէ՛ ճաշատրանին վրայ, բայց կայ բան մը, ամէնէն էականը սպարճովարար, որու վրայ չեն մտա- ծեր կանայք, չեն մտածեր ընթացողական վրայ, այն մի- ակ սրբարանին, ուրիէ դուրս պիտի գայ ընտանիքի, ժողովուրդի և մարդկութեան ապագան : Բայց միթէ անկումի և անհասացման չպիտի՞ ճակատագրութիւն այն ժողովուրդները, որոնց ամուսնութիւններուն մէջ ամու- սիւններու հասարակութիւնը միայն կը յաղթանակէ և ուր զաւակը չա՛տ անհոծոյ զխլուած մ'է, անսարքերու- թեան մէկ լաւագոյն պարագային, խուճափիկը դժուա- րին բայց և բոլորովին յարակից հետեւանք մը :

Գուցէ առսրկուի թէ՛ ընական վիճակի, այսինքն, հնօրեայ, նախնական պայմաններու մէջ ապրող ժողովուրդներու մէջ ալ ամուսնութիւններու մեծագոյն մասը կատարուած է աջակէս, ինչպէս կը կատարուի այսօր մեր քաղաքակրթուած աշխարհին մէջ, թէ՛ անոնց մէջ ալ սէրը կամ բն. հակամիտութիւնը ո՛չ մէկ դեր խաղացած են ընտանեկան յարկերէ մեծագոյն մասին կազմակերպմանը մէջ: Այս ինչ ցեղին մէջ օրինակ, կ'ամուսնանայ մարդ մը մատաղ աղջկան մը հետ, զոր սակայն հարսանիքը կատարուելէն յետոյ է որ զայն կը տեսնէ առաջին անգամ. մէկ ուրիշ ցեղի մէջ ալ կը տեսնես որ ամուսնանալ բաղձացող մարդը կ'առեւանգէ իր դրացի մէկ ցեղէն իր դէմ կրած այն առաջին կինը՝ որուն կը կարողանայ ինքը արբանալ: Իսկ այն տեղերը՝ ուր ամուսնները կ'որոշուին ընտրովի, կը կատարուին ատոր համար երկար խորհրդակցութիւններ, որոնք սակայն սիրոյ հետ ո՛չ մի ընդհ. կապ ունին: Այսպէս, օրինակ, կ'ընտրեն մատաղ աղջնակ մը և զայն իրրե կին կ'առնեն, որովհետեւ բոլորն ալ համոզուած են իրենց համայնքին մէջ թէ՛ նա զիտէ աշխատիլ, զիտէ լնամեկ նախիրը, զիտէ վերջապէս մանեկ և հիւսեկ ճարտարութեամբ: Ուրեմըն, այդպիսի վայրերու մէջ ալ, ցեղի պահպանման գործը յանձնուած է կոշր դիպուածին կամ եւասիրութեան: Բայց դա՛րձեալ այդ ժողովուրդները, — կը շարունակեն առարկել ի հարկէ, — երիտասարդական կորովով մը լեցուն են, և իրենց ցեղային զարգացումը, հետեւ իրերու արդի վիճակէն վնաս մը կրելէ, արագ աճեցողութեամբ մը կը յառաջանայ:

Պատասխանելով այս սոսորկութիւններուն, կ'ըսեմ թէ՛ ընական վիճակի մը մէջ ապրող ժողովուրդներու մէջ, ամուսնութիւնները, որոնք հիմնուած են ո՛չ թէ

սիրոյ այլ «եռ»ի և սեանդութիւններու վրայ, չունին, — մարդաբանա՛յն պատճառներով, — այն աղիտուոր հետեւանքները, ինչ որ ունին անոնք քաղաքակրթուած աղգերու մէջ: Նախնական ժողովուրդներու մէջ, անհատները ֆիզիքապէս և մտաւորապէս իրարմէ քիչ կը տարբերին: Այդ ժողովուրդներուն պատկանող բոլոր այդ մարդոց ինչպէս նաև կիներու մէջ ցեղի սի՛պն է որ կ'իշխէ և հազիւ թէ անհատականութիւն ըսուածը գոյութիւն ունի: Այդ խմորհ, նախնական ժողովուրդներուն մէջ, կործնու բոլոր անհատները միակ կազապարի մը մէջ ձուլուած են, ա՛յնքան որ իրարու հետ չփոթուելու ատրիճան մէկըմէկու կը նմանին: Անոնք բոլորն ալ միեւնոյն ուղղութեամբ մեծցած են: Ուրեմն, ընտրողութեան ո՛չ մի օրէնք կը թաքաւորէ անոնց ամուսնութիւններուն մէջ, ու ընականարար արդիւնքն ալ կ'ըլլայ նոյնը գրեթէ. ինչ որ մէն ծնողները, ֆիզիքական ու մըտաւորական նոյն դրոշմը կը կրեն նաև անոնց զաւակները: Անհատներու մեծ չափով իրարու հետ ունեցած նմանողութիւնը, իրմէ հեռու կը վանէ ո՛չ միայն սիրոյ անհրաժեշտութիւնը, այլ և նոյնիսկ հաւանականութիւնը: Այն ատեն սերնդազօրծելու ընտրող անհատներու մէջ կ'արթնցնէ միմիայն տարասեւ էակի մը սէր դառնալու բաղձանքը, բայց նա չանհատականամար, մէկ խօսքով չհամնիր իր բարձրագոյն կազմաւորման՝ որ սէ՛րն իսկ է, և զոր մարդ կ'զգայ այսինչ կակին հանդէպ, բայց կրակ՝ ք ուրիշի մը հանդէպ: Ամէն սեռի էակ ընդհ. հակամիտութիւն մը ունի իր մէջ տարասեւ էակի մը նկատմամբ, բայց այդ ցեղերուն մէջ, բնական տյը հակամիտութիւնը չափազանց չնչին չափերով կ'երևայ մարդուն մէջ՝ այս ինչ կնաջ հետ միանալու համար, և փոխադարձաբար: Եթէ նախ-

հական— ընտանիքի մեջ տարրոց ժողովուրդի մը մէջ երևեաց անհաստ մը՝ բարբառովին անհաստ միջանկրուսն և սրբ իր ֆիզիքական ու մտաւոր բարեկամութիւններէն և սրբ իր ֆիզիքական ու մտաւոր բարեկամութիւններէն, ասորքերութիւնը անմիջապէս պիտի զգացուի ակնյայտնի կերպով, որուն մասին մենք, որ վարժուած ենք անհաստերու իրարմէ անկեղծ զանազանութիւնը իրենց կերպարանքներին հասկնաց, հազիւ թէ կը կարողանանք գաղափար մը կողմից: Ընտանիքի մեջ կենդանութեան մեծ օրէնքը երևան պիտի գայ այն ժամանակ մեծ ուժգնութեամբ, ու այս բարձրագոյն անհաստը ձեռք ձգելու բաղձանքը անսովոր և խտաբարձր ցանկութեան մը համեմատութիւնները սպանալով՝ ակնյայտնի քայլով ամենաճարակաւ զէպքերու: Բայց, քաղաքակրթութեամբ ժողովուրդներու մէջ, որ անհաստները իրարմէ չա՛տ կը տարբերին, երևելիները ասորքեր ու զգումներ մը կը յատկանշեն: Անկուրաւորական կամ քիչ զարգացած խնամքն զաստիարակութեամբ մէջ, սերնդադարձելու ընտանիք, կ'երևի աւելի շատ իրրեւ աստիարակութեամբ մը հանդէպ զգացուած անպակ մը ընդհանուր ձգտում կամ միտում, քան իրրեւ աստիարակութեամբ մը: Հակառակ այն կարգ մը զգածապաշտ, սիրալիր աստիարակութեան, որոնք իրրեւ յատկապէս չըտանող բանաստեղծներու կողմէ զրի անուած են, այդ զաստիարակութեան մէջ ուժգին սէրը՝ այս կամ այն էակին հանդէպ, չափազանց հազուադէպ է: Սակայն աւելի բարձր զաստիարակութեամբ մէջ, որ անհաստները այնքան զարգացած իրարմէ մեծագէտ կը տարբերին և երբեան կը իրրեւ ուրոյն յատկանշիչերով բնորոշուած մտանաւոր սիւսեր, ընտանիքի մեջ մտալին սեռային ընտանիքն ալ կը զաստիարակութեամբ մէջ զգածապաշտ, ու

պէտք է այդպէս ալ ըլլայ, սրբակցի սերունդը գտնուող ուժեղ և կենսաբան համար ընդունակ:

Այդ զաստիարակութեան մէջ, ստանալով իրենք, այսպէս, ընկերութեան կողմէ սերնդադարձելու համար ընտանուած մեծ յարարութեան իրենք, պէտք է ըլլայ միմիայն սիրոյ սրբութիւնը: Որովհետեւ սէրը սեռակցի կենսաբան մեծագոյն կանոնաւորիչն է, նա այն ոչոն է՝ որ կը ձգտի այդ սեռակցին կասարկագործանել և կը ջանայ արգիլել անոր ֆիզիքական աւելումները: Այլը ընտանիքն է անհաստ էակի մը, որը զիտէ թէ՛ ինք պէտք է այսինչ աստիարակութեան հետ ամուսնանայ, սակայն զսեռակցութեան մը, սրբակցի այս կերպով իր յատկանշի յատկութիւնները անհաստ, բացասական գծերը ակտիւանան, սրբակցի վերջագէտ իր սիրոյ մեջ անկեղծ ու մաքուր և կամ նա զարգանայ իր սերունդին մէջ: Սերնդադարձելու բնագոյն ինքնին կոչու է, և պէտք անի աստիարակութեամբ զարգացող մը՝ սիրոյ, սրբակցի կարենայ համարիլ իր ընտանիքն ուրոյնակցին, որը սեռակցի սրբայանութեամբ և բարեկամութեամբ է միմիայն: Երբ այդ աստիարակութեամբ զարգացած ընտանիքն, երբ մերձաւորութեան կը կասարակութեամբ ինչ թէ փոխադարձ ձգտում իրարմէ ալ զիտուածով և կամ ամուսնութեան ընտանիքն ուրոյնակցին համար բարբառովին աստիարակութեան ընտանիքն ուրոյնակցին համեմատութեան սրբութեանը ալ, ծնողներու, այսինքն, արտի և էլի իրարու նկատմամբ ներկայացուցած մեծագոյն անհամար իրարմէ հեռանումով, պիտի ըլլայ միշտ շատ շնչին ու վառարի: Ըստ իրենց ծնողներին պիտի ժամանակն իրարմէ իրարմէ և զանոնք աւելի ևս պիտի անհանդէպ, ընդհանուր ընտանիքն ուրոյնակցին հետ անհամար և կամ զիրար չէզոքացնեն: Այս կերպով արեւն յատուկ կողմաց ընտանիքն ուրոյնակցին

5221

3198



և ներքնապէս պատառ - պատառ եղած, ցեղ մը՝ յետադիմող և արագ ջնջու մի դատապարտուած: Միմիայն սիրոյ ձայնն է որ կրնայ ըսել անհասկն թէ՛ իր ամուսնութիւնը այլինչ կակին նեա, շարագոնց ցանկալի է տեսակին պահպանմանն ու կատարելութեանը համար, և կամ, ընդհակառակը:

Կէօթէ, համառօտ բացատրութեամբ մը արդէն իսկ սքանչելի կերպով ըմբռնած ու սահմանած է սիրոյ էութիւնը, այնպէս որ ստուար հատորներ անոր վրայ ոչինչ կը կարենան տակցնել: Ատիկա, «ընտրական յարաձգութիւն» բացատրութիւնն է: Սիրոյ մասին Կէօթէի սուած այս սահմանը (affinité elective) փոխ ստեղծած է տարրաբանութիւնն. նա խորունկ կերպով իրար կը կապէ՝ բնութեան տարրական մեծ դործերը իրողութեան մը՝ որ կը կատարուի մարդուն մէջ և որը խորհրդատար կերպով մը թաքնուած է գաղափարէ և դատաղութենէ զուրկ բանաստեղծներու իսքեթիֆ ցնորքներովը: Տարրաբանութիւնը «ընտրական յարաձգութիւն» կ'անուանէ այն ձգտումը՝ զոր կ'անհնաման կրկու մարմիններ իրար խառնուելով նոր արտադրութիւն մը յառաջ բերելու համար, որը, (նոր արտադրուած մարմինը) գրեթէ իր բոլոր յատկութիւններովը, իր դոյնովը կուտակման միեմտովը, կտուրթիւնովը, ուրիշ մարմիններու վրայ ունեցած իր ազդեցութեամբը եւն, եյն, կատարելապէս կը տարբերի երկու սկզբնական մարմիններէն: Երբ երկու մարմիններ իրարու հանդէպ ընտրական յարաձգութիւն չունին, անոնք յախտնապէս իրարու հանդէպ կը դանուին ամէնատաննչան չփնտն մէջ, այնպէս որ եթէ փորձենք զանոնք իրարու միացնել, արդիւնքը պիտի ըլլայ ի հարկէ անկենդան կցում մը կամ մերձագրութիւն մը՝ որը ո՛չ մի նոր կազմուորման,

ո՛չ մի ուժական արդիւնքի և վերջապէս ո՛չ մի կենդանի արտադրութեան պիտի յանդի: Բայց երբ երկու մարմիններ ընտրական յարաձգութեամբ մը օժտուած են, անոնց մերձեցումէն անմիջապէս կրեան կուզան գործունէութեան գեղեցիկ և արդիւնատար կրեայթիւներ:

Մարդկային օւկանիդմը բացարձակապէս նման կղկուրթիւններու թաարն է: Երկու անհատներ իրարու վրայ փոխապարձ ազդեցութիւն մը ի գործ կը դնեն եւ կամ ընդհակառակը: Երբ անոնք ընտրական յարաձգութեամբ մը օժտուած են, այն ստեն զիրար կը սիրեն, անհամբերութեամբ և ակնդէտ մէկզմէկ կ'սրտան եւ կը դաւաճան նոր ստեղծումներու ազրիւրը: Բայց երբ այդ յարաձգութիւնը չունին, այն ստեն կը մնան ստեղծախրա, մէկզմէկու վրայ չեն ունենար ո՛չ մի ներգործութիւն, եւ իրենց հանդիպումը չյորիներ երբեք ընդհանուր մեծ կեանքի մէկ դրուագը: Մենք հաս կը տեսնենք նիւթէն բարդովին անրաժան սկզբնական յատկութիւններ, զոր սակայն չպիտի փորձենք այստեղ բացատրել. ինչո՞ւ համար թթուածինը փոթափոթին կը միանայ և ինչո՞ւ ազօթը փրթթինն հեա չմիանար, ո՛վ կրնայ ասոր սլատասխանը տալ, այսպէս ալ երիտասարդ մը կը սիրէ այսինչ կինը եւ չսիրեր միւսը, ու գարձեալ կին մը կամ աղջիկ մը կ'ուզէ այնինչ մարդը և կ'արհամարհէ բոլոր միւսները: Անկասկած, այս քաջաղութիւնը և կամ այս անտարբերութիւնը կը գանուի սիրոյ կամ սատոյ էակին ամէնէն ներքին քիմիականութեանը (chimisme) մէջ և կը հոսի այն միեւնոյն ակերէն, ինչպէս կը հոսին կեանքի գործարանական միւս երեւոյթները: Ամուսնութիւնը կը նմանի պնակի մը՝ ուր երկու տարբեր մարմիններ, քիմիական երկու անհատականութիւններ իրարու հեա փակուած կը մընան: Այս երկու մարմինները ունին ընտրական յարաձգու-

թիւն , այն ստան ուրեմն ամանը կհամբար լի է , զորի կն այդ յարածղութենէն , ուրեմն նա մահուան պահարան է : Բայց մեր օրերու ամուսնութիւններուն մէջ , ո՞վ արդեօք ընտրական յարածղութեամբ կը մտատանջուի :

Մարդուն եւ կնոջ միջեւ երկու պետակի յարաբերութիւններ կան , որոնք կան՝ ընտանի փոխադարձ քաջազութեան մը վրայ կը հիմնուին եւ այս պարագային ունենք զխտակցօրէն կամ անդխտակցարար իրենց նպատակ կ'ունենան սերնդազարծութիւնը , եւ կամ , այդ նպատակը առաջին կարեւոր տեղը չընեն եւ երկու ամուսնեալ յարաբերութիւնները կը ջանան գանել միմիայն իրենց կտակութեան գոհացումը , առանց նկատի ունենալու թէ՛ նա ի՞նչ ձեռի ներքեւ կը կտատուի : Առաջին սեռակի յարաբերութիւնները արդար են , ու բարոյական , վերջինները սակայն , երեւութապէս ի՞նչ կերպով ալ ներկայանան , պունկութիւններու մեծագոյն շարանը կ'ստեղծեն : Այն ստրակամուտ կ'ինը , որ զիշերները մեծ քաղաքի մը փողոցներուն մէջ ինկամ , զրամի կտորի մը համար ինքզինքը կը յանձնէ պատահած անցողին , որուն զէմքին դժողութիւնն անգամ մութին մէջ չկրնար որոշել , այդպիսին ի հարկէ , բո՞լ մըն է : Այն նենգամիտ մարդուին ալ , որ կը քծնի յիմար պառաւի մը առջեւ եւ անոր կուտայ ամէն տեսակ մեծարանքներ , ահա այն ալ կը պոռնկանայ : Երկուքն ալ նոյնը կընեն , ուտաի երկուքին ալ ըրածը մենք կ'որակինք մէկ բառով . — պոռնկութիւն : Բայց կը հարցնեմ , ո՞ր է տարբերութիւնը այն մարդուն միջեւ , որ կը պաշտպանուի իր հոմանունիին եւ կամ սիրուհիին կողմէ , եւ այն մարդուն՝ որ քծինք ու զարդատ կ'ընէ ժառանգուհիի մը կամ աղկեցիկ մարդու մը աղջկան , որուն համար սակայն ամէնափոքր սէր մը անգամ չըզար , բայց նա կը շարունակէ ը-

նի իր կեղծ սիրարանութիւնները , միմիայն անոր համար որ կարենայ այդ կերպով ձեռք ձգել հարստութիւն կամ գիրք : Ո՞ր է արդեօք տարբերութիւնը խառնակեցիկ , լկաի կնոջ միջեւ , որ քանի մը փարայի համար անծանօթի մը կը ծախէ ինքզինքը : Եւ այն հասկատախոյ հարանայու օրիորդին , որ իր չտրամ երխտատարդին հետ կ'երթայ եկեղեցի , — ի հարկէ ամուսնութեան պատկը ընդունելու համար . — սրտմեծու նա , իր գրկախառնութիւններուն փոխարէն իրեն պիտի չնորճէ ընկերային գիրք կամ պաճուճանքներ , արդուզարդեր ու ազախններ , կամ մէկ խօսքով իրեն պիտի չնորճէ իր օրուայ սղորմելի հացը : Երկու պարագային ալ , շարժաթիվները նոյն են , գործողութիւնը նոյն է , եւ հետեւաբար , ճշմարիտ ու արդար ըլլալու համար , անուսնութեան ալ նոյնը պէտք է ըլլայ :

Մայր մը , որ բոլորին կողմէ ալ պատուաւոր ու մեծարելի ճանչցուած կ'ին մէ , որը ինքզինքն ալ վարք ու բարքի մասին չտախտանց խտտալտա կը կործէ , ահա այդպիսի մայր մը , երբ իր աշջկան կը ներկայացընէ փարթամ թեկնածու մը , կը ջանայ ծարտար յորդորներով ու իտեպի պատուէրներով յաղթել իր աղջկան բնական անտարբերութեան . — « Այժի՛ կո , յիմարութիւն է մերժել ատանկ յարմար բաղդաւարութիւն մը , վերին աստիճանի անխոհմտութիւն ըրած պիտի ըլլաս , եթէ ըսպասես երկրորդ աւելի մը , որ գուցէ չներկայանայ ալ , երիտասարդ աղջիկ մը , պէտք է գործնական նպատակներու մասին մտածէ և ազատէ իր ուղեղը վիպական ամէն յիմար պատմութիւններէ » : Ու ընթերցող , իր աղջիկը այսպէս համոզող ախար կ'ինը , միջնորդ մըն է , մ'չ աւելի , ոչ պակաս , քան այն պատուած և զագրելի կուտար՝ որ , հրապարակային ճեմկողայրի մը մէջ

աթուռի մը վրայ նստած, անգործ կարուհիներու ականջին լրբինի ու խայտառակ առաջարկութիւններ կը վըսփըսայ և այդպէսով կ'ենթարկէ ինքզինքը դատաստանական հետապնդութիւններու: Բոլոր սարմններուն մէջ, առհասարակ, մեծարանքներով ընդունուող այն վաշխազեղ երիտասարդ թեկնածուն, որ վերջապարտեալ խաղերուն (figure du cotillon) մէջ իր դիմաշարժումներովը կը յաջողի նարուստ ամուսին մը սրտով, որ արաստուպից աչքերով և ձայնի մեղրանոյշ ձկուկներով կը խօսի ժողովուրդին մը հետ, ոչ իր պահանջատէրերու առնչիքները կը յետաձգէ իր նարսանիքի յաջորդ օրուան, և կը վտարարինէ իր ակիկնը՝ իր ընդունած դրամօժիտին համամաս, այդ վաշխազեղ պարտնը, կ'ըսեմ, դատարկապարտ մը, խննէջ մըն է, նման այն խաղատունի պետին, որուն ոտակահանական գործակալն անդամ զգուսնիքով կը մօտենայ: Աղջիկ մը, որ ինքզինքը կը ծախէ պսուառ մայր մը կամ վաքրիկ մանկիկ մը անուցանելու համար, բարոյապէս բա՛ճը է այն յիկնոտ կոյսէն, որ ամուսնական անկողինը կը բարձրանայ, արծաթի առարակները ձեռք անցնելու համար, սրպէսզի կարենայ անոնցմով գոհացնել պարահանողէսներու մէջ իր անտի ցանկութիւնները և ջուրերուն վրայ կատարելիք իր չրջագայութիւնները: Այն մարդը, որ ամէն իրիկուն, կարճ ժամանակի մը համար, կանխիկ կը վճարէ բոզ կնոջ մը և յետոյ իր կենակը անկէ կը դարձնէ, աւելի քիչ կը խաբուի, աւելի՛ սղջամիտ է, քան այն մարդը՝ որ օրինական ու մշտնջենական ամուսնութեամբ մը իրեն համար կը գնէ նարճ մը՝ որը, միւսին նման, դրամը միայն ունեցած է իրեն նպատակ: Կնոջ և այր մարդուն միջև կատարուած այն բոլոր ամուսնական միու-

թիւնները, որոնց գլխաւոր նպատակը կ'ըլլայ նիւթական լաւագոյն վիճակ մը ստեղծել, կամ ուրիշ տեսակի էկօխտական (եստիրական) առաւելութիւններ ձեռք բերել, միակ, այլամիտ բառով մը պոռնկացում կ'անուանուին. նոգ չէ թէ այդ ամուսնութիւնները կատարուած ըլլան քաղաքական վիճակի պաշտօնեայի մը, քահանայի մը կամ պարզապէս թատրոնի օթեակներ բացող կնոջ մը գործակցութեամբ:

Սակայն ա՛նա նոս է բոլոր ամուսնութիւններու ալ նկարագիրը: Այն նաղուագիւտ բացառութիւնները, ուր այրը և կինը իրար կը միանան օրինական ձեւերով, աւանց ուրիշ մեւէ շարժառիթի և ստանց մեւէ ցանկութեան, կը միախան միմիայն սիրոյ կատարով իրարու հետ միանալու բուռն լաղձանքէն ղեկավարուած, սղջամիտ մարդոց կողմէ հեգնանքի կ'առնուին, այսպէս մարդիկ կ'ըզգուշացնեն նաև երիտասարդութիւնը՝ որ հեռու մնայ այս տեսակ յիմարութիւններ գործելէ: Խեղճ կամ աղքատիկ աղջիկներ շարունակ կը հրահանուին իրենց կանխատեսող ծնողքներու կողմէ, որպէսզի խեղդեն իրենց սրտի վտանգաւոր բնական շարժմաները և իրենց ժպիտներու գործիանքն ու յայտաշանքը սամուրի երիտասարդին ունեցած եկամուտներու թիւին հետ համեմատական սրահն: Երբ ըլլայ որ աղջկան պարանքներն ու խաղերը չբուեն փափաքուած զօրմնոր պաշտպանը բոցնէն զուրո բերելու համար, այն սառն մայր ու մօրաքոյր ալ օգնութեան կը փոթան և իրենց ճարտար հընարագիտութիւններովը նեցուկ կ'ըլլան իրենց պարզամիտ աղջկան ջանքերուն: Հարուստ, ժանկահատակ օրիորդներուն համար սուկայն, զործը տարբեր կերպով յառաջ կ'երթայ: Անոնք չեն որսար, այլ ընդհակառակը երէի դերը կը խաղանո կան դաստիարակ մը մարդիկ ալ, որ գիտնալով

և կանոնաւոր կերպով իրենց սրտորդութիւնը կը կտատարեն  
 զբաժնով իրեն համար: Այսպէս, կը տեսնեն որ անմոռաց մէկը  
 հազար է հիանալի ձեւով կորուսած ստիպատ ու բաժնու-  
 նակներ, կտայեր է փողկոպ մը՝ որուն զոյնն ու ձեւը  
 ա՛յնքան ինտանով ընտրուած են, հաստատած է աչքին  
 մէկ ծաշը՝ միաշնայ ակնոց մը. մէկ բարձն ալ անդին  
 ունի գանդար մազեր և օծուած է ամէն տեսակ իւզե-  
 րով, որոնց քաղցր բուրուով մինչև հեռուները կը տա-  
 րածուի. կոյ էրորդ մըն ալ, նր սքանչելի պարսզ մըն  
 է, որ հիանալիօրէն վազմ է հասարակաց ամէն տեսակ  
 խաղերուն, որ կը շատախօսէ ձիարշտաներու մասին և  
 գիտէ խտարնակնան բոլոր շաղակրատութիւնները, ու  
 երբ յարմար առիթն ալ կը ներկայանայ, գիտէ փառնջեր  
 ու շաքարեղէններ շաղկի և արձակ ու սասնաւոր  
 սիրային նամակներ հեղեղել: Ու ա՛նա, չնորձաւ այս  
 հնարապետութիւններուն, արդէն իսկ գիւրութեամբ  
 ձեռք կը ձգուի սակեղոյն փատիան, և անմոռանակ  
 աղջնակը, որ կը կարծէր թէ քնարական սրամերգու-  
 թեան մը մէջ ինք իր բաժինը խաղաղած է. զժրաղպա-  
 րար չստաւ: կը հասկնայ թէ ինք նկատուած է լսկ միջոց  
 մը, կա՛մ Ֆաւրէօք մը՝ թատրոնական զործողութիւն  
 մը կատարուելու համար: Վերջապէս, այն գաստկարգե-  
 րուն մէջ, որ ամուսնացող երկու կողմններուն զիրքն  
 ու հարստութիւնը գրեթէ հաւասար են, այն տեղ ալ,  
 մարդիկ գործի սկսելէ ստա՞մ, նախապէս կը հաշուեն,  
 կը չափեն ու կը կշռեն. ինքզինքնին շին նեղեր ամուս-  
 նական միտ թեան մը ճշմարիտ շարժառիթները մխտակու  
 համար. և ա՛նա, սասնոց այլևս սպասելու, անմո-  
 ջապէս կը միացնեն երկու հարստութիւնները, երկու  
 աղջկութիւնները և երկու գիրքերը: Այլապիսի գաստ-  
 կարգերու մէջ, այլը կ'ուզէ ունենալ սանտիկին մը,

որ իր ընկերական զիրքին համաձայն, իրեկուսն իր տ-  
 սուրը ետէ, կարէ իր շաղկին կոճակները և վերջապէս  
 վայելուչ կերպով չը իր մետաքսեայ շրջապատը հագ-  
 նի և չնորձալիօրէն խրախճանքի մեծաշուք սեղանի մը  
 նախազտէ: Փոխադարձաբար, կինն ալ, կ'ուզէ ունե-  
 նալ ամուսին մը՝ որ իրեն համար աշխատի, իրեն թոյլ  
 տայ արքայական պարահանդէսներ յաճախել և վերջապէս  
 ազնուական ընտանիքներ իրեն հիւր ընդունիլ: Բայց  
 երբ երկու ամուսնացողներու աստիճանն ու հարստու-  
 թիւնները անհաւասար են, այն տակն անկեղծութիւն  
 ըսուածը հոս ո՛չ պատշաճ է և ոչ ալ արժէք ունի. մէկ  
 կամ միւս կողմը պիտի ստէ, ու ա՛նա կը տեսնեն որ  
 խնդճ մանկատի աղջնակը կը կեղծէ, որպէս թէ կը սիրէ  
 սակններու քրտիլը, կը կեղծէ նաև մանջը, թեկնածուն,  
 իբրև թէ կը զարգուբայ սակեխայ ձկնիկին վրայ: Գո-  
 նէ հակամխտութիւն և ճշմարտութիւն կը չա՛հն այս  
 տխուր յաղթանակը՝ կաստիրութիւնը՝ որ մոլորեցուց  
 ամուսնութիւնը իր ճշմարիտ նպատակին, կը ճանչնայ  
 սկզբունքով այս նպատակը, քանի որ իր սրմուսներու  
 ընթացքին կարեւոր կը սեպէ իրեն համար սիրոյ գիտա-  
 կովը ծագուելը:

Ինչպիսի ձակասապիլ մը պիտի ունենան այն մար-  
 դիկն ու կինները, որոնք այլապիսի ամուսնութիւններ կը  
 կնքեն: Այն հայրերն ու մայրերը, որոնք այլամերժօրէն  
 նիւթական շա՛նք նկատի ունենալով է որ ամուսնացած  
 են, սասնոց սակայն սիրոյ սրտուրը եղած ըլլալու, մեծ-  
 ցած են սասնոց խանդաղատանքի, իրենք ալ իրենց  
 կարգին կ'ունենան սերունդներ, բարոյապէս ու ֆիզի-  
 քապէս այլատերած, որոնք վերջնականապէս գրկուած  
 սիրելու ընդունակութիւնէն, կը դառնան սպառաններ ու  
 ծերունիներ, սասնոց երբեք իրենց կեանքի ներքին աղ-

քասապուսն զգարու։ Մտքը նոյ կը սանի միմիայն իր քիմքին ու սեռամեքսին, զինիի և սիկաուի մասին բնարութիւն մը կաւարամ մասննակ կը գտանայ կասարկապէս նեանձաւ, իր սաստածեանա թեանը չընորճիւ կ'սկսի նաւաւիլ պարտնիներու կողմէ, քրիւզներու մէջ յարգանք կը վաշկէ և կը մեանի պատուով ու ճոխութեամբ, աճա սոյղտի մարդ մը, երբ անկեզմ բլլար, սա բաւերը պիտի արձանապէր իր գերեզմանաքարին վրայ՝ «իմ կեանքիս միակ սէրը, իմ անձիս սէրը եղամ է լոկ»։ Անդին կինն ալ կ'ստեղծէ անմիա նաճոյքներ, զը ջանայ յիմուր շապարթիւններով իր նաւասարակիցները գերազանցել, զիշեր ու ցիւրիկ կերպէ ունենայ չըջապղեւաններ, զարդարանքներ, գոյքեր ու կաւքեր կը խաւանակէ, կը ստէ, կը զըրպարակէ միւս կիները, կը ջանայ զիւտայն տակաւթեամբ խորտակել ու քիշներու ներքին երջանկութիւնը, և կը թաղու, իր կեանքի ամբողջ ընթացքին, — եթէ իր գիտասարութիւններու նամարտաստիսան գործի միջոցներ ալ չեն պակսիր իրեն։ — Եւրամութեան ու գարձուբանքի խոչըր նաւքեր, և այսպէս, մարտիներու կամ ժանասանճի աճաւար մէկ խաւաւմէն յասաջ գոյիք տակին նստն, տակը ու քանդուամ մըն ալ ինք կը կատարէ։ Նա երկուքն ալ, այլք թէ կինը, մասարական տեսակէտով կ'ապրին խաւարչուս ու ժանասարչը կեանք մը որովհետե իրենց նոյին ո՛չ մի խոէարով կ'աղեւորուի և իրենց անձեւաւարութիւնը զարկ ամէն խոյանքէ, զուրկ թախներ կամ սասաններ գործնու ամէն կորովէ, գեանամամ կը սոլոյ նոյին վրայ։ Ասանք բոց ոչէն վախցող քանդալ տակնիզներն են, որանք նիւանդութիւններ կը սարածեն, ընկերութիւնը կը քաղքային և վերջապէս իրենք ալ կը բնաջնջուին այն նիւանդութիւններուն

մէջ սրուն յասաջ գալուն պատճառ գործած են իրենք։

Բայց պիտասարչար բարձր գասակարգերու մէջ է որ կը նանդիպինք այսպիսի այլակերամներու, որանք, այդ գասակարգերուն էկոստական կազմաւորման արդիւնքն ու պատճառն են միանդամայն, ընկերութեան այդ վերին շերտերուն մէջ, մարչիկ բնական նակամիստութեամբ մը չէ՛ որ կ'ամուսնանան, այլ զիրքի և նարտութիւններու նամաճայն, և աճա այս է պատճառը, երբ այդ գասակարգերուն մէջ զիրք ու նարտութիւն կը մնան նաւաստուն, մինչդեռ կը իրաւին անոնց սէրերը, ստեղծողները։ Սիրոյ աննկատուար և նակագարձարտը կաւարութեան զարգացումը, որանք ընկերութեան այդ բարձրագոյն խաւերուն մէջ սիրապետող ձգտումներ են եղամ, անխաւարիկիւրէն տեսակը արագ ջնջուամբ մը պիտի տաճնորդէին, եթէ սակայն, այդ բացասական երեւոյթները ընդձանբայամ բլլային մալովարչներու բարբ խաւերուն մէջ ալ նաւասարակէս ճեւակի պանդամման բնազըր ուրննն, ինքզինքը ցոյց կուտայ, երբ անդին սիրոյ չգոյութեան և կասարթութեան վրայ նիւնուամ ընտանիքներ անսղորմ կերպով արմատախիլ կ'ըլլան։ Ազնուապետական բնաւնիքներու այս բնագէ և սրագ աննկատուար մը, սակէ գտա գրիթէ ուրիշ պատճառ չ'ունի։

Այլակերամներու կուշային, մենք կը տեսնենք նաև կեանքի բնորմանի և սիրերու կարոյ աննամներ, որանք նորճիւ իրենց անմուսթեան, անխաւանութեան, և կամ այնքան ամբարտասանութն կասակը բնկերութեան մը մէջ կեանքի պաշտպրի գտանդներու երկիւզն ունենալուան, կը կասարթն պատշաճաւոր ամուսնութիւններ (mariage de raison)։ Եւր տակի նեամմուս կ'ըլլան գրամի՛ քան սիրոյ, մենք այդ տեսակ լծակցութիւնն-

ը իր կանուանները պատշաճաւոր ամուսնութիւններ, որովհետեւ ամուսնու համար բարձր երեւակացելի տեսակներուն մէջ՝ նա ամէնէն անմիան է: Այս կարգի մարդիկն ալ, ուշ կամ կանուան, բնորոշութեան ճիշտական օրէնքի զէմ իրենց գործած սխալին պատիժը կը կրեն, և որքան ուշանայ ալ պատիժը, այնքան նա խիստ ու աշխատար կը դառնայ: Այնոյ յնարը որովհետեւ, իրենց սրտին խորէն չկրնար խլուիլ. շարունակական և անհունապէս ցաւապէս ճիգով մը, նա պիտի ջանայ իրեն նամար ձամբայ մը բանալ՝ ընկերային ցարս ու անհրապարտ պայմանադրականութիւններէն զուրս գալու: Նամար՝ կրնայ սրտասիւղ որ այսինչ անհատը իր ամբողջ կեանքին մէջ երբեք նանդիպամ չըլլայ այնինչ էակին՝ որուն նկատ ինք բնորական յարաձգութիւն մը ունի, այսպիսի պարագաներու ամուսնութիւնը երեւութապէս կը մնայ խաղաղ, ամուսնիներու յարաբերութիւնները, որոնք պարզ հաշիւի մը հետեւանքով չըլլալու տու են, ձեռնամուկ կը մնան ուղիղ, բայց իրենց կեանքը այնչափաւ է և կէս ու կիսաա. յաւիտենապէս անձկագին սպասուով մը անդաւթ զգացումը կը անուցանեն իրենց մէջ և միշտ կը յուսան տեսնել զպուշտը բանի մը՝ որ իրենց կեանքի սրտապը պիտի լեցնէ, այսպէս, իրենց բախանդակ էութիւնը կը բազմայ լրացուցիչ մը՝ զոր սակայն չգաննէր փաստաբանական կամ և սասիրական այն գոհացումներուն մէջ, որքան ալ անոնք փայլուն ու շաղկապէ ըլլան, սրովհետեւ միմիայն և այլա՝ մերժօրէն սէրն է որ պիտի կարենար այդ գոհացումը սալ անոնց կաթնան: Աստուք ալ, այլասերած անհատներու պէս, իրենց ամբողջ կեանքի ընթացքին, զուրկ են խելալէ և վերայից՝ որք, բայց անոնք աւելի դրժբաղը են քան միւս այլասերածները, որովհետեւ այս

վերջինները միշտ իրենց մէջ կենդանի աւելն այն զիտակցութիւնը ինչ ինչ բան իրենց կը պահպի: Անոնք կայրեր չեն, այլ սուսջջ աչքեր ունենցող մարդիկ՝ որոնցէ սակայն արեւին լոյսը յափշտակուած է: Շարունակ այս է որ կը պատահի, երբ կեանքի զխաւածը չգնէր զանոնք յարաբերութեան մէջ ա՛յն էակին նկատ, որու նկատ իրենք ընտրական յարաձգութիւն մը ունին: Բայց եթէ բլլայ որ անոնցմէ մէկը յանկարծ նանդիպի սիրոյ այդ քաշուզական ոյժը իր մէջ պահող էակի մը, այն ստան ահաւոր չարիքը անխուսափելի կը դառնայ: Այն ստան, իր ամէնատեղին թափովը պայքարն է որ կը պայթի ամուսնական պարտականութեան և այն ամէնաբարձր բանգանքին միջև, որ կը ձգտի ընտրականութեամբ օժտուած անհատին նկատմանով. սէրը կը սրտասանայ ամուսնութեան զէմ, ու անպայման, կուտայնորէն մէկը կամ միւսը պիտի իյնայ այս կուտին մէջ: Այս պարագային, խնդիրը կրնայ երբորը լուծուած մըն ալ ստանալ, որ ինչքան ուղիղ է, նայնքան և յաճախագէտ. — ամուսնութիւնը կը թուի անկեղծ ու մաքուր մնալ, բայց սէրը նա ու նոն կ'սկսի իր պայտաները ունենալ:

Այսպէս, այն անձը՝ որ կը սիրէ, կամ ուժգնորէն կը քանդէ ամուսնութեան պատուարները, կամ կը պայքարի եւ կը խելիլէ իր մեջ ծրած սէրը՝ զոհելով իր կեանքի երջանկութիւնը. եւ կամ, կը խաբէ իր ամուսնին ու կը դառնայ ընացող մը՝ ընդգծումները իմն են. Թ. յ. Ստորին ու պոռնկացած մարդիկ ուղղակի ա՛ս վերջին ապաւէնին կը դիմեն, ազնիւ նպիները սակայն կ'ենթարկուին աշխարհի նախապաշարունակներուն զէմ ըմբոստացող բոլոր դառնութիւններուն, կ'ենթարկուին և այն պայքարին՝ որը կը մղուի սիրոյ ու պարտակա-

նախևան միջև։ Եթէ այսօրուայ մարդկային ընկերութիւնը կառավարուէր ընտանիքի օրէնքներով և կազմակերպուած ըլլար համերայնօրէն, այն ասին նախաւանք պիտի տար սիրոյ և պիտի ազազակէր բոլոր պայքարողներուն, «իրար կը սիրէք, ուրեմն միացէ՛ք»։ Սակայն էկոնոմական զգացումներով կառավարուող ներկայ պոշտոնական ընկերութիւնը, զարձած է անասակի ինչնամին, ուստի ամուսնական գործերու ալ մասնակցելով, իրոխտաբար «հրամարեցէ՛ք» կը պուայ կուռուղներուն։ Բայց հակասակ իրերու վիճակը խեղաթիւրերու իր ճիգերուն, նա սկսած է բռնանիլ թէ անկարելի է այս, թէ մարդիկ չեն կրնար աւելի դիւրութեամբ հրամարիլ իրենց սէրերէն, ինչպէս չեն կրնար հրամարիլ իրենց կեանքէն, հասկցած է թէ մարդիկ չպիտի կրնան իր հրամանին լաւագոյն կիրառով մը հետեիլ, ինչպէս չպիտի հետեին, եթէ անձնատարն ըլլալ հրամայէր, ուստի ցած շոյնով աւաջերը թարթելով կ'աւելցնէ. «է՛ն, դուն է հրապարակային գայթակղութիւն մի պատճառէք»։ Այսպէս, վերջ ի վերջոյ սէրը իր ճամբան կը յարդէ, բայց այդ ի հարկէ այն մարդոց մէջ, որոնք փոխանակ իրենց հոգիները բարձրացունող գործունէութիւն մը անենալու, անձնատար կ'ըլլան ընկերային կեղծիքներուն, այդ սէրը, կ'ընծի, կը գաւնայ ազրիւրը՝ նկարող իրերու վառվարացման, որովհետեւ այդպէրով սիրոյ ծուռնոյններն են կեղծիք, երբ մրնազանցութիւն և ծածկամտութիւն։

Սմուսնութեան մէջ և իր ստաշացոյցած ազգեցութեան հարհիւ, ստաջ կու գայ անհատականութիւններու ասորթինակ ընտրականութիւն մը։ Այն անհատականութիւնները՝ որոնք ի սկիզբէն էն լաւը և էն սակունն են, և որոնք, հետեաբար, ընտրական գոր-

ծին իցրեւ զլիուսը զնրահառադները անակի պահպանման համար ամէնամեծ արժէքը կը ներկայացնեն, իրենց սակաւջ ոյքնախ կարճաժամակէն գահնիկ և անբարոյական համաձայնութիւններու նեխարկուիլը, և սրովհետեւ այդպիսիները չեն ուզեր նաև գուսձանօրէն գրծիլ իրենց աւուած հանդիսական խառտուր, և չ'ունին քաջութիւնը կամ նիւթական հարաւորութիւնը, բացէ ի բաց իրենց օրինական ամուսնութիւնը լուծելու, կը փձանան՝ իրենց սպարմամ աւ յետանաս սիրոյ հարուստներէն, աւսոնց անակին սգուա մը տալու։ Բնականաւ կը գահնիկ հոգիները, որոնք անակի պահպանման համար ա՛յնքան աննշան կարեւորութիւն մը տնին, խոչս կուտան ամէն նախատակութենէ և կը գոհացնեն իրենց զգացումները՝ ինչպէս իրենց խղճին ու զիտակցութեան։

Պայմանադրական ամուսնութիւնը, այսինքն, Եւրոպայի քաղաքակիրթ մտղավարդներու ծոցին մէջ կատարուած ամուսնութիւններու ինը աստերորդը, կ'ստեղծէ սերմն արդի մարդկութեան սպազային համար իտրացէս անբարոյական ու հակաադրական վիճակ մը, պայմանադրական ամուսնութիւններ կատարողներ, ուչ կամ կանուխ, կը գահազրկին այն պայքարին մէջ՝ որ յառաջ կուգայ անհաշտ, երդուետող ստրատականութիւններու և անքակտելի սիրոյ միջև։ Իրենց կը մնայ այնուհետեւ ընտրական մը ընելի՛ կատարուող քանդու մին ու վառվարացումին միջև։ Պայմանադրական ամուսնութիւնները, փոխանակ ցեղին համար երիտասարդացումն ազրիւր մը ըլլալու, կը գաւնան միջոցը՝ գանդայ ինչնատարնութեան մը։

II

Այսպէս, ամուսնութիւնը, որ նախապէս ճանցը-  
 ւած էր մարդուն ու կնոջ միջև յառաջ եկած սիրոյ ըն-  
 դուստուած միակ ձևը, նուազեակ էր արժէքը բոլորս-  
 վին կրօնեցոցս զարձամ է բնկերային կեղծիք-  
 ներուն էն մեծը: Ըստ սովորութեան կ'ամուսնա-  
 նան, սասնց բարայն բնական նախախառնութեան մա-  
 սին մասամնջուէրու: Երկաստարըր և ծաղկահատակ  
 աղջնակը ամենօրեայ կեանքի օրինակներսլը և բոլոր  
 լեզուներու գրականութեանը չնորձի, բայց իրայ եկած  
 են այն նամուզման թէ՛ սէրը ամուսնութեանն բացարձա-  
 կապէս անջատ է, և նոյնիկ, ըստ օրինի, նախաակ է  
 անոր: Ուստի երբ կ'ամուսնանան, իրենց հոգիի ամէ-  
 նաթմարան խորութիւններուն մէջ է'արմատաւորուի  
 այն միտքը թէ՛ իրենք գիտակցօրէն կամ անգիտակցա-  
 րար, չգիտի թոյլ ասն որ իրենց սիրաը ազգուի այդ  
 ձևականութեանն, իմա՛ սէրէն: Այս նանդամանքի ամ-  
 բող մեղքը կը վերադրուի քաղաքակիրթ ժաշվուրդ-  
 ներու սանդամ անսուսական կողմին: Եսասիրութիւնը  
 եղած է նիւր այդ կաշմին, որը աշրմնիւրձօրէն անճասը  
 միայն կը ճանչնայ: Յասնոց սուսակի չանդի այ մաս-  
 հալուելու: անճասի անմիջական չանք եղած է իր բո-  
 վանդակ մասնագութիւնը, միեւղիւս ցկոկ շանը բոլորս-  
 վին աննկատ թողնւած է իր կողմէ: Այսպէս, այդ ըն-  
 կերութիւնը կը կատարէ քանդիչ շանդարձութիւն մը,  
 որու պատճառաւ սարսղան է որ կը զոնուի ներկային

չունի փոքրամտման թեան մը համար: քնն կա գիւտ հա-  
 բուսա, երկաստարը աղջիկներուն համար, շայց զանի որ  
 սանք այ տանասարակ անսէր ամուսնութեան մը  
 դարչելի անբարոյականութեան զգոցս մը կ'աննանն,  
 այնպէս սի իրենց ընտրած մարդուն նեա ամուսնանարու  
 բաղձանքը իրենցմէ շատերուն մէջ կը հասնի մինչև  
 անդամ անսակ մը մոկոկին խնջայեցութեան՝ սրբ բոլոր  
 թեկնամուսնեբաւ մէջ իրենց ցոյց կատայ գրամմիտի  
 սրտալնէր, աւստի անսնք այ, համամայն բնոյճ, կա-  
 նանի, շեն կրնար խուսաթիլ աշակումութեան այն ճա-  
 կատագրական ազկեցս թեկն, սրբ ամուսնութեան մէջ  
 այ սէրը փոխալնւած է գաման հասօրութեամբ մը:  
 Կան վաստաթիշա շատ մը մարդիկ այ, սրանք ա-  
 մուսնական կաննիկտաութեան, այսինքն, հանդիսա սե  
 սակաւաշխատ կեանքի մը կը բաղձան: աւստի սրջան  
 կը կարենան, կ'աշխատին հարուստ երկաստարը աղջիկ  
 մը ձևք ձոկի, ս'չ թէ անար համար որ զայն կը սիրեն  
 այլ սրալնեակ կը բաղձան սէր գամանց անար հարբն  
 սութեան: Ուստի, իրենց համար քան մը չէ, եթէ  
 չայնն ու չազսքսրթինն այսպիսի մը բոլոր ցնարական սե  
 յիմար մաքերը, այսպէս, երբ մաստոց աղջնակը սէր կը  
 սրաննջէ, անսնք այդ կը կեղծեն և սէրը ցոյց կատան  
 այնքան շատ, սրջան այդ՝ զոյգն ա աննջմարեկի չափով  
 մը կզգան իրենց մէջ, և շատ հաւանական է որ, մա  
 սանդունին, երկաստարը աւ անփորձասա այդ աղջիկի  
 ձևք պիտի սայ զուցէ ամէնէն տակն անարմանին, ա  
 նոր՝ որ սովորադար էն ճարտար և էն քաբան: Խաղացս  
 զը կ'ըլլայ կատակերգութեան: Թեզն աղջիկը շատ ու չ պի  
 աի հասկնայ թէ՛ ինք ամուսնոցս մէջ էն թէ՛ անոյգիտի  
 մը նեա՛ որ իրեն հանդէպ ընտրական քաբանցս թիւթ  
 մը ունի, այլ ամուսնոցս մէջ պարզապէս գրամուպա՛

մարդու մը նեա նա այնուհետև եւրեմն կամ պիտի նը-  
րածարքի իր սէրէն, և կամ, ամուսնական օճախէն նե-  
ուու, ամէն տեսակ վտանգներու մէջ, վարք ու բարքի  
բոլոր վերաքննիչներու անարդական սպառնալիքներուն  
ներքեւ, պիտի վնասէ իր սէրը: Բայց հարուստ ազջիկ-  
ները փոքրամասնութիւնը կը կաշմեն, մինչդեռ անդին  
միւսները՝ մեծամասնութիւնը, չնորձիւ ընկերային ներ-  
կայ կազմին, բնագաւառում են իրենց սիրոյ գոհացու-  
մը իրենց ամուսններու մէջ յուսով, որովհետև այդ է  
միակ կարելի ազատիչը՝ ամէն տեսակ նախապնդքի ու  
թշուառութեան դէմ:

Բայց անդին չամուսնացած մտաւ ազջիկան ինչ-  
պիտի ճակատագիր մը կը պատրաստենք: Օրընտորէ,  
պառաւտոցած ազջիկ մը դառնալու անպատուարք ա-  
նունը, փուշի մը նման կը խրուի իր կուրծքին մէջ:  
Մինչև մանչ աղաքներուն հասուն սարիքի մը ժամա-  
նելը, ընդհանրապէս, բնասնիքին համերաչխութիւնը  
չկրնար հաստատուն մնալ: Անգամ մը որ ծնողները  
մեռնին, ա՛յ այնուհետև քոյր ու եղբայրներ իրարմէ կը  
բամբուտին: Իւրաքանչիւրը կը ջանայ կեանքի ճամբուն  
մէջ գտնուած քաղի, որովհետև միտան, հուսաքարս  
ապրելը բոլորին համար ալ ճնշող բևե մը կը դառնալ՝  
ու եթէ ազջիկը բաւական նուրբ ու փափկանկատ է,  
չուղիւրդ այլևս իր եղբոր կամ քրոջ մտմաւը պատ-  
ճառել: — Եթէ մտմաւանդ անոնք ամուսնացած ալ  
են, — այնուհետև ինքզինքը աշխարհի մէջ միայնակ կը  
գտնէ, միայնակ ու մենաւոր անհունապէս աւելի, որ-  
քան չէ՛ գուցէ անապատներու վրանայնակ արապը:  
Իր սեպհական օճախին մէջ սպրի՛լ սոխալում է, ուրեմն  
նա նոն պիտի ազրի մերժում ու միշտ երեսի վրայ  
մնացած, որովհետև բարեկամ մարդ մըն ալ չկրնար

նոն դալ ու նախի, այրապէս դրացիներու թուռաւոր  
չարախօսութիւններուն զո՛նք պիտի դառնայ խեղճ աղ-  
ջիկը: Սեռակիցներու շարքերութիւններն ալ կը դառ-  
նան հազուադէպ ու կը համին մինչև անգամ բնու-  
թեան հակառակ վիճակի մը, և արդէն նա մ'չ մէկ ա-  
տեն պէտք է վնասէ բարեկամութիւն՝ իր ընկերակից-  
ներուն մէջ, որոնք աւելի շատ դառնութիւն ու թա-  
խիմ պիտի բերեն արդէն իսկ չափազանց տխուր իր բը-  
նակարանին մէջ: Մարդիկ, միշտ պատրաստ քարոզներ  
կարդալու, խորհուրդ կուսան իրեն որպէսզի շատ չը  
մասնողութի բամբուտը կամանց չարախօսութիւններէն  
և իր շուրջ համախմբէ այն համակրութիւնները՝ որոնց  
կը հանդիպի: Բայց ինչ իրաւունքով այս մարդիկը,  
այսքան խելօքիկ ու հանցակատար մարդիկը, կը պա-  
հանջեն խեղճ ու տկար ազջնակէ մը՝ որ հրամարի ցմիշտ  
այն գոհացումէն՝ զոր ամենէն գորեզ մարդն անգամ  
կ'ստանայ՝ իր նմաններուն շարգանքի ու ու գնահա-  
տութեան զգացումէն սրտապնդում: Համբաւը իսկա-  
պէ՛ս էական բարիք մըն է, և ուրիշներու կարծիքը  
անհատի ներքին ու արտաքին կեանքին մէջ ամենա-  
մեծ դերը կը խաղայ, և ո՛նա այն ազջիկը, որ չէ՛  
կրցած ամուսին մը գտնել, այս բարիքը վայելելու  
իրաւունքէն ալ դրկումով պիտի մնայ: Նա իր կեանքը  
պիտի անցնէ միշտ օտար ու անմասնօթ մարդոց շրջա-  
նակին մէջ, պիտի ըլլայ նուազ համարձակ, բայց և  
աւելի ենթակայ զրպարտութիւններու, որոնցմէ ամուս-  
նացած կինը ազատ կը մնայ: Յաւազին անձկութիւն-  
ներու մէջ չըթայուած, նա շարունակ պիտի մտա-  
տանջուի իր անուշով, իր կնոջական համբաւով, ս-  
րովհետև ընկերութիւնը կը պահանջէ՛ որ այդ համ-  
բաւը մնայ մաքուր ու անկոճ, ասանց սակայն ինքը

այդ խեղճ ազնկան տալու իր բնական շարժքը. — ամուսին մը: Ամուսի մարդը կ'երթնայ սրճարանները, գինեաներն ու թղիսերները, սրանք, է՛հ, այսպէս թէ այնպէս կը կարենան վերջապէս բնասնական յարկին տեղը բռնել: Նա միայնակ պատշաներ կ'անենայ, կը ճամբարդէ սասնձինն, վերջապէս նա իր ձեռքին ներքե կ'անենայ բազմաթիւ «վիճայներ» սրանք, սամանական ու արդիական սէրք, զորք իր բնակարանի պարսազութիւնը չեն գրայնել իրեն: Բայց այս բոլոր միտքարութիւնները մերժուած են պատուած ազնկան մը համար, որ գտաւարարուած է մնայ իր կիսատ ու պակասուոր կեանքին մէջ՝ միշտ սխալ ու մեկամտ զուտ էթէ քանի մը գահեկան ալ ունի, չա՛ն դժուարութեամբ կըրնայ գանի շտայնել, հասնաբար աւելի՛ կը քիչցնէ կամ բարբաբին կը կործնէ, և արդէն այդպէս ալ պիտի բլլայ: քանի որ գտաւարարութիւնը, բարբերն ու սովորախիւնները, վարչական զործերու ու մանաւանդ հարստութեան սրանգամութեան հակար, կինը, չա՛ն աւելի վատ կերպով գի՛նտմ են քան մարդը, աչն բազմաթիւ ճագակներուն դէմ, սրանք հարանակ իրեն (կեո՞՞ համար բարսած կը մնան. իսկ եթէ ամուսի ազնկը բացարձակապէս զտրել է սեէ հարստութենէ, աչն ստան հարաչուք բապրմ աւելի՛ յուսանատական, և աւելի աշխատար կը գտնուայ: Ծտտ քիչ անկախ սուպարկներ կան, — անուք ալ ձեռու չա՛նարք բլլալէ. — որ կեո՞՞ առջի բայ բլլան: Այլքան աննպատակ պայմաններու մէջ, մտղավարդին այդ ազնկը, ուղէ-չուղէ, սպասուէի պիտի գտնուայ՝ իր խեղճ ու կրակ օրատու ճիկը սպանաւորու համար, սասնց սակայն կարենայ ճանչնարու անկարութիւն բուսածը: Այ աչնսնեակ գձձութիւն ու անարդանք կ'սկսին աւելել իր նկարա-

համար: Տեսնուական այդ կազմը իր բազմաթիւ պահարաններուն ու սրաչարաններուն, զործակալներուն ու խորհրդակալներուն միջև, չա՛նի՛ գժրազգարար մէկ հատիկ փտասարան մը, որ իստի յոզուտ սպաղայ սեւաւնդին. այս ձեով կազմակերպուած ընկերութեան մը համար ի՛նչ կարնարութիւն աւնի թէ՛ սերնդադարձութիւնը աննպատակ պայմաններու մէջ կը կատարուի: Այստարուայ ապրող սերունդը ինք իր վրայ միայն կը մտածէ: Այսպէս, երբ նա կը կարենայ, սրքան կարելի է, իր կեանքի ընթացքը համայնաբար բարբել, սպա ուրինն նա ինչն իր դէմ կատարած է իր պարտակահաթիւնը, և աւասի ալ սերնց պարտակահաթիւններու վրայ չմտածել: Յաջարկ սերունդն ալ, իր կարգին, իր վրայ միայն պիտի մտածէ, ու եթէ իր ծնողներուն զործած մեղքերուն ու սխալներուն հետեանքով Ֆիլիպիքայէս ու մտաւորապէս ինք ալ քստացած է արդէն, աչն ստան վա՛յ իրեն: Իր զուակները, եթէ անսէր ամուսնութիւններու ճնանդն են, պիտի ըլլան թշուտ արտրամներ, բայց ի՛նչ հոգ, բաւական է որ իրենք այսպիսի ամուսնութեամբ մը կրցած են իրենց բազուարութիւնը գանել: Աչն զուակները, սրանք սասնց ամուսնութեան, լսկ երկու կակներու իրարու հանդէպ բնեցած սիրոյ պատուն են, գրեթէ բոլորն ալ գժուարչ գոնին են ընկերութենէ արտաքուսած իրենց մայրբուն, և այդ անմեղանակ մանկիկները կը դառնան այսպէս նահատակները մեր մասնակի տիրապետող նախապաշարութեան: Բայց ս'որ է չարիքը, քանի որ այդ մանկիկներու ծնողները իրենց արդիւրած յարաբերութիւններով գայելած են համայն վարկեաններ: Մարդու հոբելոնէն մարդկութիւնն է որ կանհատի, ու,

համերայնությամբ, որ մտաբեր կը կողմէ իր՝ մարդուն սկզբնական բնազդներուն, ինչպէս և բոլոր բարձրագոյն անասնի կենդանիներու բնազդներուն, կ'անցանակի: Իր գրառքին տասապրոնքը աչկա մարտած մարդու հաճոյքը շտուգի, ու նայի՜իկ ելմէ ըսուի թէ մարդկութիւնը ներկայ ապրազ սնունդին հետ պիտի գազրի, գարձնազ արդի բնկերութիւնը չպիտի հաւանէր փոխելու այն կեանքը՝ որ անհատը ժամանակաւորապէս հաճոյքով կեանք մը կ'անցնէ: Այսպէս, սեռային բնազդը գարձած է անտակ մը էկոխտական շահագործման մը աստիճան, և սրովհետեւ այդ՝ բոլոր բնազդներուն ամէնէն ուժեղն է, մարդիկ ուրեմն ամէնայն վաստակեալներ կրնան անոր վրայ երկար մտածել: Ահա թէ ինչու՞, այլը և կիւր կը ջանան մարդկութեան պահպանման և զարգացման սրբազան գործը գարձնել որքան կարելի է, անձնական եկամուտներու ազդիւր մը: Կրնանք սի մը պահել այն քաղաքակրթութեամբ մարդուն հանդէպ, որ ամուսնութիւնը կը նկատէ ապաստանարան մը և իր վնասատւքները կատարած ժամանակ ինքզինքին թող կուտայ հարցնելու «ո՞րն է արդեօք ամէնէն աստեկատան»։ Նա կը սեննէ որ բոլոր մարդիկ ալ, հարստութիւնը անձտար արմէքին չափանիւր կը նկատեն, կը սեննէ որ հարստը խրախճանքներու մէջ է, մինչդեռ անցին խելճ Դաղարտը այսօր, ինչպէս և աստատման ժամանակներու մէջ, գրան սեմին վրայ՝ փռններու մէջ թաղուած կը մնայ: Նա կը համկնայ թէ՛ կեանքը ապրելու համար մղուած պայքարը ինչքան սաստիկ է և աճիկն, կ'ըստնէ ձեռք բերուած յաղթանակի մը բոլոր դժուարութիւնները և հետզհետէ կը համոզուի թէ՛ միտիայն իր անձին ու սեպնական ուժին պէտք է կրթի, ու ելմէ

բոլոր որ, յաղթանարուած գնդին իշխոյ, պետութիւնէն ս'չ մի օգնութիւն պիտի սպասէ: Այ ուրեմն ինչո՞ւ զարմանալ ելմէ նա իր գոյութեան պայքարի գրեթէ ամբողջ ընթացքին, կեանքի իր քաղաքները գործ, որանց կարգին և՛ ամուսնութիւնը, այլամերթօրէն իր սեպական շահուտեան հետ կը գիտէ, ալ ինչո՞ւ լծակից բնարկու ժամանակ սիրայ սպգքան մեծ կարգութեամբ առայ, անոր համար արդեօք որ մարդկութիւնը ստիկա աւելի լաւ կը գտնէ, բայց ի՞նչ կարեւորութիւն ունի մարդկութիւնը, արդեօք նա զինքը պիտի կշտայնէ՞ երբ քաղցած մնայ, կամ իրեն զբաղում մը պիտի հայթայթէ՞ երբ անգործ է, արդեօք պիտի սնուցանէ՞ իր զաւակները երբ անոնք հաց խնդրեն. կամ ելմէ ինք մեանի, խրհամք պիտի սանի՞ իր այրիին, իր խեղճակ որբերուն. — ս'չ.— է՛ն, քանի որ նա այս պարտականութիւններէն ս'չ մէկը կը կատարէ իրեն հանդէպ, ուրեմն ինքն ալ իր սեպնական անձովը կը մտահոգուի և սէրը կը նկատէ միտիայն հաճոյքի ժամանց մը, ու ելմէ ամուսնանայ ալ, անքուն աչքերով կը հսկէ, սրպէտի աշխարհի բարիքներու մէջէն, իր բովիւն վրայ նոր յաւելում մը կատարուի:

Դիտելու այս՝ կերպը սակայն անխուստիկիօրէն ծընունդ պիտի տայ քաղաքակրթութեամբ մարդկութեան ամէնաարագ ալլատեման: Բայց այս անբնական, անուսուալ վիճակի անմիջական զո՞ր կի՛նն է: Մարդը ասկէ շատ շտառապիր, սրովհետեւ. ելմէ նա ինքզինքը բաւական կորովի չզգար, կամ չունի քաջութիւնը՝ պատասխանատուութիւնը ստանձնելու ընտանիք մը հիմնելու ընկերութեան ծոցին մէջ, այն բնկերութեան որ թշնամի ու շահագործող է փոխանակ նեցուկ մը բլլալու, այն ատեն նա կը մնայ ամուրի, ասանց սակայն ատոր

համար հրաժարելու. իր բոլոր բնազդներն ալ լիալի գո-  
հացնելու. հաճոյքէն, սրտի՛նեան, ամուսնութիւնը մ'չ  
մէկ կերպով համանիչ է սեռային մուճկալութեան: Ամու-  
րի մարդը բնկերութեան կողմէ լսելեայն արտօնուած է  
որպէսզի կանանց հետ սարսիւնի յարարերութիւններ ըս-  
տեղծէ ու ամէն հաճոյք հայթայթէ, հայթայթէ ինչպէս և  
ուր որ կը կարենայ: Նա (ընկերութիւնը) կը թուէ իր յա-  
ջողութիւններու Էկոխատական հաճոյքները և զանոնք  
կը շրջապատէ տեսակ մը բանաստեղծական լուսապա-  
կով: Տօն ժուանի սիրելի անուսակութիւնները իր մէջ  
կ'արթնայնեն նախանձի, համակրութեան և թաքուն  
հիացման խառնուրդ մը: Իսկ եթէ մարդ մը ամուս-  
նացած է առանց նախապէս սիրոյ ծլիլն զգալու իր մէջ,  
ամուսնացած է լսկ նիւթական բողբոջութիւն մը  
ձեռք ձգելու. նկատուածով, այն ստան սովորութիւնը  
կարծես իրեն ինչ կուտայ որ նա այժմ աւ ձախ փնտռէ  
այն քաղցրիկ յոյզերը՝ զոր նա չգտներ իր կնոջ քով:  
Կամ եթէ այդ սովորութիւնը բացէ ի բաց ստար թոյլ  
չտար, գոնէ եղածը նա չնկատեր սճիր մը՝ որ կարենայ  
զինքը դուրս ընել պարկեշտ մարդոց շրջանակէն:

Բոլորովին ատրկեր է սակայն կնոջ վիճակը: Քա-  
ղաքակրթուած մտղավարդներու մէջ կինը ստիպուած է  
միմիայն ամուսնութեան մէջ փնտտել իր միակ բողբո-  
ջութիւնը: Այլամերժօրէն հա հոն է որ պիտի գլու-  
նէ բնախօսական իր բոլոր սրճանչներուն բաւարարու-  
թիւնը: Նա ուրեմն պէտք է ամուսնանայ, որպէսզի  
իր կատարելապէս դարդացած անհոտի բնական իրա-  
ւունքներուն զորոճութեանը թոյլատրուի, որպէսզի  
կարենայ ստանալ մաքրութեան սրբապարծու մը. պէտք է  
ամուսնանայ՝ որպէսզի յաճախ նա թշուառութենէ սպա-  
հով մնայ: Այս վերջին նկատումը իհարկէ, գոյութիւն

իրը: Եթէ ձեռակամ սղատ աշխատանքի մը դիմէ,  
անօթութենէն պիտի մնանի, լսկ եթէ օրավարձով  
աշխատող բանուր մը դառնայ, միջին հաշուով, այդ  
մարդու վատակամին կէսը միայն պիտի ստանայ, թէև  
ինքն ալ անոր պէս միեւնոյն անուական պէտքերը ունե-  
նայ: Աւելի բարձր դասակարգի պատկանալ աղջիկ մը,  
կ'ընտրէ կրթական ասպարէզը, ուր սակայն տասնէն  
ինը դաստիարակուհի անուինն ներքև զիտութիւնը մի-  
այն կը տեսնեն, կարգ մը երկիրներու մէջ ալ իր առ-  
ջև կրնայ բաց դանել մի քանի երկրորդական հասարա-  
կական ասպարէզներ, ուր սակայն ուժեղ և զարգացած  
աղջիկ մը չկրնար երբեք ներքին կոչումի մը հետեւած  
ըլլալու զգացմանը համիլ, զգացում՝ որը կը կարենայ  
ազքատութիւնը ամուսնի դարձնել. հազուադիւս են այն  
աղջիկները՝ որոնք կրնան այդ զգացմանը համիլ:  
Միւսները կը մնան աղքատ, թշուառ, բեռ մը՝ թէ՛  
ուրիշին և թէ՛ իրենց նոյնիսկ, կը մնան միշտ ջախջախ-  
ուած այն ախար գիտակցութեամբ թէ՛ իրենք բացար-  
ձակապէս անօգտակար են, թէ՛ իրենց կեանքը թիրի է  
ու պակասուոր, թէ՛ անկարող են ո՛րեւէ հաճոյք հայ-  
թայթիլ իրենց երիտասարդութեան, ձարել ամէն օրուայ  
հացը՝ իրենց համար, և վերջապէս հայթայթիլ ապրուս-  
տի միջոյններ՝ իրենց ձերութեան օրերուն, համար: Եւ  
այն ամէնուն հետ, երիտասարդ աղջիկը, որ իր  
կեանքը կը քաշքշէ անքան անագորոյն լքման մը  
մէջ, պարտի միաժամանակ զերմարդկային նկարագրի  
ոյժ մըն ալ ցոյց տալ: Որովհետև կը պահանջենք մենք  
որպէսզի, ներքնապէս լուքուած, պատուապատառ  
եղած այդ աղջիկը, որ անօթի է և ցուրտէն կը դող-  
գողայ, որ սաստուայ իր ձերութեան օրերու մտածու-  
մովը, ըլլայ նաև զիւրազնուհի մը: Բայց պոռնիկու-  
թիւնը դարանակալ իրեն կ'ըստպատէ և ղինքը կը քաշէ:

ինք սակայն չիկարող . իր բախանդակ ախուք ու մեծաւոր կեանքին մէջ տանել քաջ մը՝ տասնց սակայն կենթարկուելու մարտումներու՝ ս'ջնքան բազմաթիւ և այնքան բազմատեսակ : Մտրղը . որ ս'ջնքան կը վախնայ այդ այջկան սեւական պահպանութեան հոգը սասնձնելէ . երբևք չիղծահարիր սակայն երբ կը պահանջէ անկէ իր սէրը իրբև նուէր . որը սակայն զինքը չպարտաւորեր ս'եէ փոխարկնութեան : Իր գարչելի հասարակութիւնը շարունակ ծուղակներ կը շարէ մասաղ այջկան , և կը գահնայ անոր համար այնքան վասնդուաւոր , որքան ունի իր մէջ ամէնատուժեղ բնաղղներ՝ իրբև մէկը միտին կցուած գաղտնիքներ , խեղճ ալջկեր , միտն իր կրամ թշուառութեանն ու մեծաւորութեանը չէ՛ որ պիտի սակայ , նա միտն պիտի պայքարի մարդուն , այդ աւժեղ , աներկից և անխանջ հակառակարդին բարբոքուած ցանկութիւններուն զէմ , այլ նա պարտաւոր է յալթիկ իր սեղհական հակամիտութիւններուն և սանձահարկը ընկերութեան կեղծիքներուն ու խարդաւանաքներուն զէմ պիտի բարձրայնող իր բնական բնաղղներուն բնրատապաւմները : Այսքան զմուտրին հանգամաքներու մէջ , որպէսզի նա սակաւին մնայ անկեղծ ու մաքուր , պէտք է պարզապէս գիւցաղտութիւն ունենայ , գիւցաղտութիւն՝ որուն հաղիւ հազարէն մէկ մարդկարող կը գտանայ : Բայց , ըսէ՛ք , այս բոլոր համարականութիւններուն զէմ ի՞նչ է այդ խեղճ այջկան վարձատրութիւնը :

— Զէ՛ , վարձատրութիւն չկայ անոր համար , ծեբայած ալջիկը . որ բազմաթիւ գժուտրութիւններու մէջէն . իրբև սրբունի յալթական գուրս կկամ է , իր գրկումներու խիստ ու գժնդակ կեանքին մէջ չգտներ նայնիսց հասուցում մը . այն ներքին գգաւցմովը թէ՛ ինք բնութեան մեծ օրէնքին հաղանդամ է : Որքան ծերուն

նայ , ներքին ձայն մը՝ ուժգին ու բարձրադաշ , կ'աղաղակէ իրեն . — «Ինչո՞ւ . պայքարեցար , որուն ծուռուցեց քու այդ յալթանակը , արժանի է արդեօք բնկերութիւնը , որ մարդ իր կեանքի կըջանկութեան ցիտատր յարդէ անոր անալքը . կ'ախտական պատուէրները : Քեզ համար հազար անգամ աւելի չպիտի արժէր . եթէ , տասնց զխնայրութեան յալթակէր այդ բոլորէն» :

Եթէ մի ստիպական ալջիկ , այս կերպ գժրաղջ հակառակիր մը ունենալու վախէն , տասնց շատ գրաղելու բնական հակամիտութեամբ և բնարական յարաձրգութեամբ , ամուսնանայ սաւջին անգամ իր ձևաքը խնդրող մարդուն հետ , միթէ՛ իրուսունք չունի Ա՛կի գէմ հարկուր հատնականութիւն կայ թէ՛ ամուսնանալով . իր կեանքը , ի՞նչ կ'երպով այ անցնի , աւելի հաճալակ պիտի ըլլայ , քան ներկայ ընկերութեան մէջ սպրայ պատաւած ալջկան մը կեանքը : Բնականաբար , այն կեղծիքը , որուն մէջ կ'ընայ ալջիկը՝ տասնց սիրելու ամուսնանալով , անպատիժ չկրնար մնալ . որովհետև նա չպիտի ըլլայ իր ընկերալ ամուսինը , անոր հուստատրիմ կուզակիցը , և ոչ այ պիտի ըլլայ իր պարտականութիւններովը զրաղած տանտիրուհի մը : Սիրայ այնալարը բաղձանքին մէջ , այլպիտի կ'ին մը անդադար իր սրտի ձայնին պիտի մտիկ ընէ , և իր արքանչիւր թիկն ու տնորտը շարժում , զոր կ'ընէ մի ս'եէ կրիտատարը . ինք պիտի համարէ սպրտած շրայքի մը կամ սիրայ մը մէկ յայանութիւնը , ու ամոթհալու իր գէմը կ'ընայ յասալին մարդուն վիզը պիտի փոթատի . բասական է որ այս վերջինը կարենայ բաղձ մը իր պարտող մտքին մէջ անդ բանել : Ետտով պիտի հասկնայ թէ՛ ինք խտրուած է , ու նորէն պիտի սիրի վնասնի , այլպէս միշտ թուալեղով այս վտանդաւոր գտակրմախին վրայ և հասնելով միջուկ բարոյական անկում , մինչև խոյատուակութիւն : Երանի՛

պիտի ըլլար իրեն, եթէ փափաքի միմիայն հանդանալ առանց սակայն համապու. մասդու. թիւն ունենալու կամ ուղղակի համալու. երանի պիտի ըլլար իրեն, եթէ իր բաղդին կարօտութեան զգացու. զմեկու համար վերջապէս սոյն մարդը՝ զոր կրնայ սիրել, կը յայտնուի միմիայն կէս դիտակից՝ պէտքով իրեն մը ձեռքն սակ. կամ եթէ՝ բաւականանայ միմիայն պճու. երկու՝ յապրա. հանգէտներ ու երեկոյթներ երթալով և անցագորէն փըն. աղբերով ամէն պատե՛, առիթներ՝ ուր կարնու. հանդի. պիլ օտարու. մարդկանց և զբայ իր և ուրի. մարդոց քաշողական ոյժը, Բայց նա այլամերժօրէն իր վրայ մի. այն կը մտածէ, կը հոգայ միմիայն իր ցանկութիւնները և կը պահանջէ որ կեանքը միայն իրեն հօրնէ՛ անձնու. կան հանդի. Իր այս ետարութիւնը մէջ, այս տեսակ կին մը, չպիտի կարնու. իր ամուսինը տեսնել, անոր ուշադրութիւն զարձնել իր կեանքը անոր կեանքին հետ նոյնացնել, Տունը իր համար գոյութիւն ունի, ուստի անխիղճ կերպով կը չռայէ զրամը առանց պահ մը մեղքնալու նոյն նեղութիւնը՝ զոր կը կրէ իր ամու. սինը՝ զայն շահելու համար. և ինչո՞ւ չընէ այս ամէնը, քանի որ ինք ամուսնացած միմիայն հանդիստ և առանց մըտամուտի կեանք մը անցնելու համար, հաղար վստ. իր ամուսինին որ անմարակ գտնուած է ու այգպիտի մէկը իրեն կին առած է, առանց նախապէս ապահով. ուելու անոր սիրոյ մասին, Որովհետեւ ամուսնական այգպիտի վիճակ մը, ակառախարակ չըջանակ մըն է, որ միայն վիշտ ու գառնութիւն կը պահէ իր մէջ,

Ներկայ ընկերութեան ետարական յօրինուածքը, Գոյութեան պայքարը անհատին համար դարձուցած է այնքանի տաժանելի և վհացուցիչ, որ, ո՛չ մարդը և ո՛չ կինը ամուսնութեան մէջ սէր չեն փնտռեր, այլ հետա. մուտ կ'ըլլան միմիայն նիւթական սպանութեան

Մարդը զրամօժիտ կը փնտռէ, իսկ աղքատիկ աղջիկը՝ վախնալով թէ մի գուցէ միայնակ և ան ամուսին մնայ, իր ձեռքը կուտայ առաջին մարդուն որ կրնայ զինքը ուն. հաւցանել, հարմնիքէն յետոյ, այս տեսակ աղջիկ մը կը փոխուի ծանրազգի պերճանքներով բեռնու. որ կրնայ սիրել մը, որ իր սիրոյ համար ո՛չ մի իրական արժէք ունի, այլ լոկ հսկայական ծախսու. պատճառ մըն է: Կան բաղդնաթիւ. մարդիկ որ, որքան կրնան կրն մը անու. ցանկ և զայն երջանիկ գարձնել բաց տեսնելով այսպիսի դժբաղդացած միտ իրեններ, ու կը քաշու. ու կը հրա. ժարի ամուսնանալու, և այսպէս, նոյնքան այ բաղդնաթիւ աղջիկներդատու. արուած կը կան ամուսին մնալու Իրեն համար ամուսին գտնելու բոլորու. պատե՛ ու իրեններ կը հուազին, ու ասոր համար կ'ըրեւ ուղղակի հետեւ. օր առաջ ամուսնանալու ամուսնացանքին կը շտան. լու. արածը ամբողջապէս մէջտեղէն վերնայ, ու այն պէ. մաններու մէջ կիքու. ամուսնութիւնը ստորմերժ. կը դառնայ սակի մեծ պատեհութեան պատճառ. բոլոր չամուսնացած մարդոց համար:

Այս կերպ ամուսնութիւններու մէջ, այս ու թշնամիներ դարձած՝ փոխադարձաբար իրարու գայթիներ լարելու և զիրար շահագործելու կ'աշխատ. ո՛չ մէկը իրարմէ կրճանիկ է. միմիայն կաթոյլիկ և սովանահայրը և նորոյթներու մեծ վստաստու. սեպհականատէրերն են որ գոհանակութեամբ ի ձեռքերը իրար կը չփեն, սրովհետեւ իրերու այս վի. է միայն որ կը կարնու. իրեն բերել լազմութիւն լարդներ:

III

Եթէ անուանութիւնը դարձած է կեղծիք մը, ասոր գլխաւոր պատճառը ներկայ անասական կազմն է. բայց այդ միակ պատճառը չէ: Անուանութեան և սիրոյ, բնական զգացման և սոցիալական բնադասութեան միջև ծագած յաճախակի պայքարներուն մեծագոյն պատասխանատուութիւնը պէտք է վերագրել մեր մէջ աբրապետոյ սեռային բարոյական ըմբռնումին, որը նետեանքն է քրիստոնէութեան: Այդ բարոյականութիւնը սերնդագործութիւնը կը նկատէ գարշելի ոճիր մը, իր դէմքը կը ծածկէ անոր առաջ, որպէս թէ ստեղծի գործի մը առաջ գանուած ըլլար. առանց սակայն ստով արգիլուած ըլլալու զազանագողի, ճշտամտական վաւաչոտ ակնարկներ նետելէ անոր վրայ: Ինչ որ սեռային կեանքին կը պատկանի կամ զայն կը յիշեցնէ, նա ցոյց կուտայ այդ բարբին շուրջ ալ դուռնան բուրձիւն մը. ու այս՝ նրէշաւոր է. անդ՛որ: Այսպիսի բարոյական մը, մէկ ժամ իսկ չսխալ կրնար սպրիլ, եթէ բոլոր մարդիկ ալ ստանց բացատուքեան, բացէ ի բաց և կամ ներքնապէս, առ ոչինչ համարելով, չկանգնէին այդ բարոյականին վրայ և զայն չեղեալ նկատէին: Նա չունի բնական ամէնափոքրիկ ճիւղ մը իսկ, ու նետեաբար արդարացումի ստուերն անգամ չլինար անոր վրայ: Ինչո՞ւ համար մեր մարմնի ամէնէն աւելի կորեւոր գործողութիւնը—կարեւոր, որովհետեւ իր նպատակն է ցեղին պահպանումը պիտի համարուի նուազ բարոյական, քան այն գործողութիւնը՝ որոնց նպատակն է լոկ աննստի պահպանումը: Ինչո՞ւ համար ուսել և քննալ

զոր հրատարակու է կրտարներ և սրուն մասին իրաւունք ունինք խօսելու, կը համարուին օրինաւոր գործողութիւններ, մինչդեռ զուգարումը՝ մեզք մըն է ամօթ մէ, զոր սակայն չենք կրնար յաճախ ծածկել և ուրանալ:

Արբունքի հասնելը միթէ աննստի զարգացման պըտակը չէ՞ և ծննդագործին ալ իր բարձրագոյն յաղթանակը և ամէնախառտար արտայայտութիւնը: Բոլոր սպրոյ էակները, բոյսերն ու կենդանիները, մերձատարութեան մէջ է որ իրենց կենսական ոյժի սահմակէ ապահովութիւնը կողան և հարստութեամբ մը բազանգակ ընտելութիւնը իրենց վրայ կը բանն այսպէս, ծաղիկները իրենց գոյնբուր և քաղցր բարութեան չքեղութեամբը, թռչունները՝ իրենց շանդալից երգերովը, կայծակիները՝ իրենց ճաճանչաւոր շոյիւնովը. սանաւոյները՝ իրենց սիրտանչ խաղարկամերու ազմակովը և մրցումներու միտքովը, այս ամէնուն զէմ միայն մարդը: Իր ամէնաուժեղ զգացմանը մասին պարտաւորուած պիտի ըլլար կարմրիլ և ծածկիլ այդ զգացման գոնացումը՝ զայն նկատելով ոճիր մը:

Սակայն, սեռային կեանքի մասին, մարդոց գտաատանը միջոտ ալ այսպէս չեղաւ. իրենց բարոյականի ուսուցչիչը միջոտ ալ թարթիւֆ կըտած չէ: Եւ չիմ խօսիր բնական վիճակի մէջ սպրոյ մարդու մասին, այլ ես իսկապէս քաղաքակրթութեամբներու մասին է: Հարտատ քաղաքակրթութիւններ, մասորապէս ու բարոյապէս չա՛ն ու չտա զարգացած, իրենց խեղարկանութեամբը անձունապէս բարձր մեր արդի քաղաքակրթութեանէն, օրինակ, նոյկական և յաւնական քաղաքակրթութիւնները, սեռային յարաբերութիւններու մասին կանգնած էին աննախապաշար և բոլորին բնական սեսակէտի մը վրայ: Ասանք կը պատուէին մարդկային



մէկու մը կազմէ: Մէկ կողմէ այդ վարդապետութիւնները կ'ընեն, Վիլիս' ընկերը անձիւք պէս եթէ ան թշնամիւք ալ բոլոր միւս կազմէ սակայն անմեք կը յայտարարեն թէ՛ աշխարհէ վերջը մտապաւա է, թէ՛ մարմնեղէն համարք ամենամեծ մեղքն է, թէ՛ ժուժկալութիւնը բոլոր աստօքնութիւններու մէջէն ամէնէն հաճելին է Աստուծոյ համար և թէ՛ բացարձակ սրբակեցութիւնը մարդուն համար ամէնէն բազմալի վիճակն է: Ընկերք սիրել սարկեցնելով քրիստոնէութիւնը մարդկային համըրաշխութեան ընտկան ընտղը բարձրացուցած և հասցրուցած է մինչև կրօնական պատուէրի մը և այսպէս նպատակ է նոսն անուային սուտղութեանն ալ բարդատեմուտին: Բայց քրիստոնէութիւնը միւսնայն ժամանակ սեւալին սէլը գաստապարտելով, աքամ է իր բուն գործը և մարդկութիւնը գաստապարտած է քանդուժ մը, նա ջոյց սուտ է ընտկեան զէժ թշնամութիւն մը՝ զոր իր ընդուտը խտելով, սասանայական միտին կարող ենք անուանել: Մերձուտը սիրելու վարդապետութիւնը պէտք է ակրտակտող գասնար բախանդակ մարդկութեան մէջ, սրովնեան նա է սր գինչը կը նրախը՝ իր ամէնապարտը ընտղը, այն է սեւակը սրանորանելու ընտղը գործաղբերու: Ստոր նակուտել, սեւալին սրբակեցութեան վարդապետութիւնը ընտկանորէն սխախ սրղիլեր այսպիսի նոր կրօնի մը անբաղձական ժուտղուժը, եթէ սակայն նա հաստատուած ջրբոյր այնպիսի ժամանակի մը մէջ, ալ ընկերութիւնը անբաղձուպէս սարկանուտած, կը սիրտակեւեր միմիայն գարչելի կաստիրութիւնը, և սր սեւալին կեանքը, իր ընտկան նպատակէն չեղած, այլևս գարձած էր կաստիրակեան համըրքներու տղբիւր մը՝ ամէն սեւակէ մ ընտկանները՝ ինտկանուտած,

գարչելի սղծաղբուտութիւն մը՝ բարեբարոյ մարդոյ ընտատացող գիտակեցութեանը համար:

Մարտի, երբ այս անկեման չրճանը անցաւ, ալ քրիստոնէութիւնը աշտակեամ հաւմեակեան ընկերութեան առաջ ընքղինքը հակասակարդ մը չղղայ, այնուհետև այնուս անճրանկչա շնամարեց մարգթեան չախաղանցութեան զէժ աստօքնութեան չախաղանցութեանը մը բողբղել: Սրբակեցութեան մարդտանայ վարդապետութիւնը ինպակեցա մէկ կազմէ՝ եկեղեցին այլևս գայն չարտատղբեց բոլոր հաստատեղաներուն ալ, այլ ըսի մի բանի ընտկանի կրու, - քանաններու և կրօնականներու: նա նայնակի գիճուտութիւն մը բրու ընտկեան, ամենամութիւնը հասկցնելով մինչև սրբագան կտրնարղի մը: Ճշմարիտ է նաև այն թէ՛ վանականներու և հոգևորականներու ժուժկալ ալ սրբակեց մնալու մատին ըրած ախտը, սրղիլած չէ սր նայնակ վանքերու մէջ ամենապարճուրելի մարդակեցութիւններ յառաջ չղան: Միջին գարուն, այսինքն այն չրճանին, երբ քրիստոնէութիւնը մարդոյ վրայ ամէնատեղ իշխանութիւնը ձևուր բերած էր, անուտակութեան և խտանակեցութեան գրեթէ անբան յասաջ գացած էին, սրքան Հաւմեակեան սրնտութեան անկեման չրճանին: Քրիստոնէութիւնը գարտութիւն անեմուտ իսինք, սեւալին ժուժկարտութիւնը յարդատած է միմիայն կրօնական յիմարտութեան հասած կարդ մը անճաններու կազմ և կրօն, այդ յիմարտութիւնը, ինքնին սրղէն հիւտնղութիւն մը, սր կը վեղձանայ, գրեթէ ասրանտվարար սեւակեան կեանքի խտայքները նոսն մարդամնեղովը, սրովնեան սղը հիւտնղութիւնն ալ սրղիւնքն է սղևգի միւսնայն սխտարանական վախտութիւններուն: Սալկայն, սկղլուանքով քրիստոնէութիւնը կրկեք չէ՛ նը-

րածարած այս փառապատիւներն են. Արեւիկայի Կիւրապետ  
 ցննէ գոյց մը տանընդէն, Պիմն. ք. երկար անձնանուն  
 թեան մը շնորհակցիւն, Երկն. ք. իրարա մտակցած չէին :  
 Սեւ-ային յարաբերութիւնները տեսականին մէջ մեղք  
 մը կը համարուին եկեղեցիին համար, նոյնիսկ, երբ  
 զանոնք կը թողնուին գործնականին մէջ : Իտարեւու  
 ըմբռնողին շեշտներն են թեան այդ սովոր և յարասե  
 աղբիւրներն, փառապատիւ մարդկութիւնը նապաստ  
 մէնչն են՝ այդ ք. Պիմն. ք. այժմ նա. նապաստած է մին-  
 չն եւ այն զարգացողին թէ սեւային, սերը ամօթ մըն է,  
 թէ շուտապէս թիւնն է աստքնութիւնը և թէ վեր-  
 ցաւորն : Պիմն. կենդանի էակի այդ նիւնական բը-  
 ճաղակն գտնուածը՝ ամենամեծ պատիւի արժանի  
 սերն է :

Քրիստոնէական ներկայ շրջանին, մարդոց ցան-  
 կութիւնները նեխանաստութեան օրերու մարդոց սեռա-  
 յին սխորձակներէն նուազ չեն, մարդիկ այժմ ալ  
 պակաս չափով մը չէ որ կը մնաւեն կամանց շար-  
 աները և զանոնք ստանալու կը նուազանան, բայց այժմ  
 մարդիկ չունին մարտը, սրտովն սպնուստած. կղա-  
 ցութիւնը, սրպէսզի կարենան գովելի գործի մը նախը-  
 տելի, ընդհակառակը շարունակ կը գեկեղարուին այն  
 մտքովը թէ՛ իրենք կը քարեն արդիւրեւ ուղիներու  
 մէջէն, թէ՛ ոճիր մըն է որ կը նիւթին իրենք որը  
 պէտք է գտանի մնայ, ու այսպէս, ինքզինքնին զս-  
 տրկացած կ'զգան ընտանացաւորով ծածկամտութեան  
 և կեղծիքի և հարկադրուելով իրենց նակամտութեան  
 բնական նպատակը ծածկելու՝ որ կը ձգտի սիրուած  
 էակը ձեռք բերել. մարդիկ գատապարտուած են  
 շարունակական կեղծիքի մը, կեղծիք՝ իրենց անձին  
 հանդէպ, կեղծիք՝ սիրուած էակին հանդէպ և կեղծիք՝

բարբ մարդոց հանդէպ : Քրիստոնէական բարոյագի-  
 տութիւնը չլինողները որ սերը ճանչցուի օրինաւոր,  
 այդ բարոյագիտութեամբը սգեւարուող բարբ հաս-  
 տատութիւններուն մէջ սերը իր ակտը չունի : Ա-  
 մանաւթիւնը ևս այդ հաստատութիւններու կարգին  
 ըլլալով : Իր նկարագրիւրը քրիստոնէական բարոյականին  
 դրոշ մը կը կրէ՝ համեմատելու տատանաշունտայան բնու-  
 նութեան : Գնդակներ կ'առնէն տանցած միութեան  
 մէջ, սէքի չունի մէ մի կողմ և նմանութիւն : Եթէ  
 մարդիկ կ'անկաստանան, այն մէջ թէ սիրոյ կողմերով  
 իրարու շարժանքները, համար է, այդ պարզապէս սր-  
 բազան - խորհուրդ մը կուտարած ըլլալու համար :  
 Ուրեմն մարդիկ Ստանդարտ շունտ սուկի համարակի պիտի  
 ըլլային, եթէ ամենայն շահեւորանալին : Քանձանան,  
 որ սամարին առջև երկու Ինտեյնսիները իրար կը մի-  
 աջնէ, կը հարցնէ կ'առնէ թէ՛ ինք պիտարտա և նաեւեւ-  
 լա իր մարտուն իրեն իր անուանը և հաստանդակու  
 անոր իրեն իր տերը : Նա սակայն կը մեք ճարտներ թէ  
 կը սիրէ իր անուանը, նա չ'աղբիւր, սրտինեւե  
 չլինողները սրբապիսի զգացման մը օրինակութիւնը,  
 իրեն համար, այն միութիւնը զոր կը սրբապիսի,  
 նիւնուած է միեւնոյն սամարին մէջ հանդիսականութիւն  
 տրուած խոտման վրայ և մէջ երբեք մարդկային սու-  
 կանիւղի այն տակը ընտելին վրայ՝ որ մեկըմեկու կը  
 մըլէ երկու էակները և զանոնք իրար կը միայնէ :

Սեւային կեանքի մասին սրբի ընկերութեան  
 պաշտնական թղթագրի կ'առուցուածքը, քրիստոնէ-  
 ական վարդապետականութեան այս գաղափարներովը  
 գծադրուած է, յանցանք է մարմնական սերը, այս-  
 ինքն յանցանք իր միայ ընտելան և ստուղ սերը :  
 Ամուսնութիւնը նուիրագործուած է և նաեւարար ինչ-

պէս կը պնդէ այդ նախկին բնկերութիւնը, ոչ ոք իրաւունք ունի հաստատելու իրեն մասին եղած պատուէրը չհաստատելու, եթէ նոյնիսկ այդ հաստատմութիւնը երկու անուսիններու սրտին ամենափոքրը գտնուած մը իսկ չտայ: Կին մը, որ ամուսնացած է ասանց նախասին սէր մը սրտացած բլլալու, յանկարծ շատ աչ նա կը ճանչնայ մտրդ մը որ իր մէջ կարծնայնէ սէր, բայց բնկերութիւնը երկուք չարածներ այդպիսի բանն մը կարելիութիւնը չէ՛, կինը կը սիրէ՛ չբլլալ, ասիկա չկենար բլլալ: այդպիսի կրտսութիւն մը, ինչպիսին է սիրոյ մը ճնշուելը, չքնդանուիր: Կին մը երբ ամուսնացած է, արեւն նա ստացած է ամէնը՝ սրուն նա կենար ճնամուտ բլլալ: Նա ունի իր ամուսինը, սրուն պիտի միացնէ կողածով լնդու՛ում իր սարսուհանութիւնը, այդ սարսուհանութիւնն զուրս ո՛չ մի բան գոչութիւն պէտք չէ անկեղծ իրեն համար: Կը թիրանայ իր այս սարսուհանութեանը մէջ, կ'ըլլայ յանցար, կի՛նտայ աստիկանութեան ձեռքը և կ'ենթարկուի բոլոր բարեմիտ մարդոց արհամարանքին: Ընկերութիւնը իրաւունք կրտայ ամուսնայն սարաննկ իր անհաստատրթմ կինը, իսկ եթէ նա չա՛ղազանց ներազամիտ կը գտնուի, այն ատեն բնկերութիւնը կը սարսուտը գտտա սրիները՝ սրտեղով բանաը նեանն այդ կինը, սրտի՛նկուտ օրինակ սուրու համար:

Եթէ կրխաստարդ աչճիկ մը, սիրածարտերով երխաստարդի մը, ճնայանդի լնութեան իրեն սրած թեբալբութեանը ասանց սրտակրտ շանանոյի մը կամ քաղցրակրտն վիճակի սրտչամեկոյի մը միջամտութեան, այն ատեն վայ իրեն: Իսկոյն կը վառանն գինքը բարեկիրթ մարդոց չքճանակին, իսկ իր անանկրտնակ երախան՝ պաւղը իր մարտրտմին, իր վրայ պիտի պա-

նէ սե սրտա մը՝ արմէ չախտի կրնայ մարտրտի իր լսվանդակ կեանքի լնկեղծքին: Իտարութիւնն այ սրդկուած է բնկերութեան ցոզմէ, բայց գտտա սրիներ երբեմն կը պիտեն գոզին վրայ և արտա կ'արձակեն, երբ կը սեանն սր նա իր սրտքին համար հայց գոչած է: Կարդկալին բնկերութիւնը կ'ընդունի արեւն թէ՛ անսխտութեանը ամէնը՝ ամէնը է, քան իր կողմէ հաստատում օրէնքի շարքանքը: Բայց այդ բնկերութիւնը, ասարքինակ հարտաութեանը մը, չեկեր կրտճ և մտտազուտ սրկիտն, որ սրտած են իրենց սրտի սեզածը, չեկեր կրտճ սրտինակ ամուսնացած է, չեկեր աչկիտն՝ սրտինակ ամուսնացած չէր: Նա չունի ո՛չ մի շրտեղացում, երբ գտնց կրտնախ այն օրէնքը՝ սրտով ինք սեանրտ շարտերտութիւնը ասնմանած էր: Նա չտայր համար թէ՛ սէրն այ անսխտութեան պէս շատ ամէնը՝ գրտար օրէնքին գէ՛մ խիղտիկուտ համար: Բայց սրդե՛ք մարդիկ չախտի՛ ըսէին թէ՛՛ այդ օրէնքը և այդ բարտչալխտութիւնը մի քանի սպտած, սկրտարած ճարտնինկուտ և ներքինինկուտ սեանկրտութեան սրդիտնքն է և արեւն կուրկի՛ է սրդե՛ք սր սրդպիտի գտտալխտներ գարեր շարտնակ կրտտղարնն բնկերութիւն մը՝ որ սր սրտարտնինն ու սերքնինկը կրտրտնտնութիւն մը կը կողմեն և որ կան քանն սարեկրտն սարտնտնիներ և քանն շարտ սարեկրտն երխաստարդ սրտամարդիկ:

Ոչ, այդպիսի գտտալխտներ չեն կրնար բնկերութիւնը կրտտղարն: Բայց այդ բնկերութիւնը, բարե՛նած հասանութեանը մը շարտարած է սրտար այն մարդկալին օրէնքի մը և անսխտ բարտչակրտնի մը: Նա բայէ ի բայ գտնանը սրդիկ կը կեղծէ, բայց և կը ճաղ-

րէ զանոնք զառնուելոց : Սէ զի շնորհալու մասին իր ցոյց  
 սուսած մեղսմանը շնորհալու հետքն ու պատիւնն մ'է : Եւ իր  
 գլխարկը վարէ կ'առնէ զառնուելին տալէ որ շնորհող  
 կինը կը գտնուողացնէ : և Երեսարատուն կնաջ առջի  
 որ իր ներքեւը շնորհողն կ'ընտանայ մոգորուած աղջիկը ,  
 անդին շնորհողն իր կ'ընտանայ կ'երգէ , ստանց սակայն  
 ամուսնութեան մասին զի կ'ախարհի բնուէ , անհաւան  
 կը ծագանայուի : Երեսարատն էր եւսանդայից ու զգնութեամբ  
 մը կը շնորհողն շնորհարարու . ինչ մեղք մըն է  
 տրակ ինչ կ'ընտանայ շնորհողի . բայց զազանտար  
 եւս անոնց շնորհողի կը շնորհողի և ստոր շամար  
 ինչքնուքն իր կ'է մարդ շնորհարի : Բրիտանէա-  
 կան շնորհողի շնորհողն ինչիկը կ'ապրի միայն անոր  
 շամար . որովհետեւ զորմնականին մէջ ոչ ոք անոր կը  
 ճանաչի : Կոնտարտոմ գաւառնութեան մը գրիկն է  
 ամբողջ քաղաքակրթութեամ մարդկութիւնը և անոր բո-  
 յար անդամները իրարու միացուցիչ է գրողնի գաշ-  
 նակցութեամբ մը՝ որուն շամարները , ժողովին մէջ ,  
 ստատածարանութեան փրփուտրին սաջե զլուխ կը  
 ծակն , բայց իրենց սենեակներուն մէջ կը նախրուին  
 բնութեան սրանմանքն : Անոնք անդժօրէն կը յարձակին  
 անոր վրայ , որ բայէ ի բայ կ'ըմբատանայ ընդ-  
 կեցիքին գէտ , և յանդիմութեանը կանննայ շնորհա-  
 րակն վրայ բնականիտ . այն ստատածները՝ զոր ինքը  
 ինչպէս և ամէն մարդ կը պաշտէ իր բնականին յար-  
 կէն ներս :

Արդեւայի կարեանք ստանց կանխակալութեան  
 ամուսնութեան յարեւտածքը ստատմանից , պէտք է ,  
 ինչքան ալ գիտար բլայ տակն . շնորհողի այն բոլոր  
 նախապայտարտ մեկն -- որանց մէջ մեծցած ենք - և քը-  
 բիտանէական բարեյակատութեան այն գաղափարներէն՝

որանք ներքեւայէն կանխութեամբ սր իր շնորհողի մը-  
 ստատութեան ձեւն ընդ : Անտուստարանին գէտ մնաք  
 պէտք է սենեանք սէ մեղքնու շնորհողը իրեն  
 բնութեան մէկ արեւմտէ կ'ընտանայ մեղքնու մա-  
 սին ճառ յարարութեան մէջ գտնուող : Սիէ կ'ու-  
 զնուք մարդկային մէկ շնորհողն ինչիկը որինտակնու-  
 թիւնը ստատմանից : Երեսարատն է շնորհողին շնորհողն  
 ինչ ալ շնորհողն ինչիկը որինտակն ինչիկը ինչիկը և  
 կնտակն ինչիկը ինչիկը : Երեսարատն է :

Այսպէս , եթէ մէկ որեւից կիրտանք նաև ս-  
 տատման շնորհողն ինչիկը , կանխածնի է թէ՛  
 նա կը կարենայ ստոր շնորհողն ինչիկը . որովհետեւ  
 կը ինչիկը շնորհողն ինչիկը է ստոր շնորհողն որ նա՛  
 մարդուն ինչիկը մէկ վիճակը կը ներկայացնէ : Մնաք  
 որովհետեւ ստատման ինչիկը որովհետեւ անտակն  
 յարեւտածքը . մարդը ամուսնութեան կ'առաջնորդէ  
 շնորհողն . շնորհողն միայն և ինչ յարեւտման  
 բարեյակնն ալ կ'արդիկն սէքը ընդունիլ : Բայց շա-  
 վիկն և շառ շնորհողն շնորհողն մը մեկ կը ներ-  
 կայանայ , ստատման ինչիկը կեցիքն մըն է միմիայն  
 անոր շամար , որովհետեւ նա , ամուսնութեան մեծագոյն  
 մասին շամար կը կրտարուի ոչ ինչ , կանքի ընկեր  
 մը ստատուող , այլ , նիւթական տարտայ , պատարտակնու-  
 շամար , ու շնորհող , նա շնորհողն ինչիկը մըն է  
 անոր շամար , որովհետեւ յարեւտման ինչիկը  
 շնորհողն ընդունիլ , կրտանէ որ շնորհողին կողմէ սըր-  
 բարեյակնն ստատման կ'ապրին յով կը գտնուի  
 նաև բան մը զոր սէր կ'ընտանենք : Ամուսնութեանը  
 այն ձևով , որը շնորհողն սենի տարտայ քաղաքա-  
 կրթութեամ մարդկութեան մէջ ընդանրուպէս , աւելի  
 շառ , երկու ստերու յարարութեանն ներս :

կանոցամ մէկ ձեր չէ՛, ու յետոյ, նա, իբրև տմբայք-  
կեանքին նետ սեւեղաւ սահմանուած միութիւն մը, չը  
պիտի բլբար նստե կեղծիք մը՝ եթէ կրբեք մարդիկ մի-  
միայն սիրայ նեւեանքովք ամուսնանային և ստիան-  
քին ապին իր բոլոր բնական իրաւունքները:

Գաղով երկու սեւերու յարտերութիւններուն,  
մենք այսօր այնքան նստա կը գտնուինք բնական  
վիճակէն, որ չափազանց զժուար է ճշգրտորէն ճանչ-  
նայ այն ինչ որ բնութաստղէս անճրածկէս է և ինչ որ  
սպականուած ու աշուհատակնացած է, ու այսպէս,  
զարբրաւ ընկնայքին ստացած է բնական երեւոյթ մը:  
Մարդկային սրտի և բարձրագոյն անասկի կենդանի-  
ներու կեանքի ամէնաներքին շարժումներու մասին  
կատարուած աչաղիր քննութիւն մը, ինձ կը թուի  
թէ՛ չափազանց վնասեցաւ արդիւնքներու պիտի  
առաջնորդ է ներկայ ամուսնական կարգ ու սորքի  
կողմնակիցները: Ամուսնութիւնը, այսինքն այն՝ որը  
ասրածուած է շտղաքակրթուած ժողովուրդներու մէջ,  
սկզբունքով իրեն ճիւղ սեի աշխարհօրէն մի ամուս-  
նութեան աստղապիտ (ստղապիտ) գաղափարը: Բայց ինձ կը  
թուի թէ միամուսնութիւնը մարդուն բնական մէկ  
վիճակը չէ՛ և թէ՛ սկիզբէն ի վեր գոյութիւն ունի հա-  
կամարտութիւն մը՝ անճատական բնազդին և ընկերային  
կարգաւորութեան միջև: Այս հակամարտութիւնը ի  
հարկէ չարանակի սրայքաղծներ պիտի ստեղծէ զգացու-  
մի և բարցականի միջև և ամուսնութիւնը պիտի  
գարձնէ յարատե ու չարանակական կեղծիք մը, և  
ի հարկէ այն ատեն ոչ մի բարենորոգում չպիտի կըր-  
նար գոյն գարսանեկ գտնէ՝ այնքան մը՝ որ երկու ա-  
մպիններու արտաքին միամուսնային միութիւնը բլբար,  
ամէն պարագայի մէջ ալ, ներքին համերաշխութեան

և իրարու հանդէպ կզամ սեւային հակամարտութեան  
մէկ համակը:

Ընդհանուր կերպով ամուսնութեան կողմէ կը  
հանդէպ, ինչպէս ջանացի այդ արացուցանել, աւելի  
կամ նստայ չափով պարզ այն գաղափարին վրայ թէ՛  
անասկի պահպանման և գարգայման շանք կը պա-  
հանջէ որ պետութեան կողմէ քիչ շատ հակաութիւն  
կատարուի սեւային բնազդին վրայ, բայց ցեղին այդ  
շանք չպահանջեր ոչ մէկ կերպով որ միակ մարդու  
մը և միակ կնոջ մը միջև կատարուի յճակցութիւն մը՝  
որ սահմանուած ըլլայ ամբողջ կեանքի անաշխարհանք  
համար: Այսպիսի յճակցութիւն մը նմանազէս, անճա-  
տական բնազդի պահպանման արդիւնքը չէ՛, այլ նս-  
տական բնազդի մասնակցակից թ կերպութեան  
բոկ մէկ նեւեանքն է ժամանակակից թ կերպութեան  
անասական կողմին և ստար համար նստանշապ սի-  
տի ըլլայ այնքան վազանցիկ, որքան այդ կողմը:  
Այն գաղափարը թէ՛ ամուսնութիւնը պէտք է միա-  
մուսնութեան ձեր կրէ, գաղափար մը՝ որ արդէն մեր  
օրէնքներուն և վարք ու բարքին մէջ յատկորէն հաս-  
տատուած է, յայտնաղէս ճեւղայն է նեւեակ մաս-  
ճողութեան: «Այս ընկերութիւնը՝ որ չճանչնար անաս-  
տական մէ մի համերաշխութիւն, ուր իր բարձրէիք  
անճատ իր անձին համար միայն կաշխատի և ինչ  
կուտայ որ կարտի իր գրաքինները ստանց ստեղին  
անով քիչ մը գրապելու, այդպիսի բնկերութեան մէջ  
սղաքները անօթութեան պիտի մեռնին՝ եթէ ճնաղները  
զաննք չպահպանեն: Մարդը միայնակ չկրնար իր գա-  
ւաթներու պահպանութիւնը ստանձնել, պովհետե այդ  
միկենոյն կատար ընկերութեան մէջ կրնը, բլբարով  
ամէնէն սկարը, իր սյճերու, չարաշար գորճածութեամբ,  
կը գտնէ իր ստաջ փակուած բլբար շահերը և գիւրին

աշխատանքները, այսինքն բոլոր անանք՝ զոր միայնակ կրնայ կատարել: Իր սեպնական աշխատանքը հաղիւ կը բաւէ զինքը անուշամեղու: ուրեմն իր գաւառները պահպանել՝ երբեք չկրնար: Պէտք է հետեւորար բըռ- նաղասակ հայրը՝ որ այդ մասին իր կողմ օգնէ, բայց այդ բռնապատասխանը կրնայ հարցադրել ի գործ զըր- ուիլ ա՛յն մասնակ կըր կը գործնաւ չլի՛մայ մը՝ որ մարդը կը կապէ այն կողմ՝ զոր նա մայր կ'ուզէ ընել. ու այն չլի՛ման՝ ցկեանս եղամ ամուսնութիւնն է: Եւ որպէսզի գիւրաւթիւնայ հաստատուի թէ՛ ս'ը հայրը ս'ը աղայի հարաւորութիւնը պիտի ստանձնէ, խրաքանչիւր մարդ պէտք է գաւառներ ունենայ մի հասակ կողմ մը կողմէ: և խրաքանչիւր կրն այ գաւառ- ներ պիտի ծնի մի միւրի ամուսինն մը, ա՛նա՛ մեծակամիքն, միամուսնութիւնը:

Այսմ ուրեմն պայմանները զարդ ու յատակ են, կը բաղձամ կրն մը ունենայ. բա՛ւ, նախապէս ուրեմն պարտականութիւնը ստանձնէ քա. կեանքի ընթացքին աշխատելու. կողմը և այն պարտներուն համար, որ ի հարկէ ձեռ յարտներութիւններուն արդիւնքը պիտի ըլլան: Եթէ վերջ վերջը գաւ. ձանձրանաւ այդ կողմէն, վա՛յ քա. զլիւնն այն առնն. բայց գաւ. անոր ակնն կա և պէտք է պահպանել գաւ. Գաւ. կը հասկնա թէ՛ ըն- տրութեանը մէջ կողմում կա, թէ՛ նայնիակ գաւ. քե՛զ խարամ կա գաւ. շիրկի կործերով, է՛ն, ին՛չ բրամ, գաւ. պարտական կրն նախապէս սակի խնայելութեամբ մտածել, քա. արդարացումը այլևս չկրնար ընդունուիլ: Այսմ գաւ. կը աշխարհիս սպիշի մը համար, բայց այդ մեղի չարակամիք: Գաւ. պիտի շարունակես սակայ քա. կողմը և գաւ. ակններուց համար, կա, ընկերութիւնը չենք հանդուսեր որ գաւ. քա. այդ պարտականու-

թիւններէն բեռնիտի ըլլաւ և զանանք մեր ուսերուն վրայ ձգես:

Տեսակի պահպանման բնուցը կը շարունակէ մնալ ուժեղ և գործունայ այնչա՛մի մասնակ. սրչա՛մի ա- սնն որ այդ սեռակը իր մէջ կը պահէ կենտական այժ: Այն միակ ձեռ, որով սեռակը, հաստիրութեան վրայ հիմնուամ անտեսական կազմակերպութեան մը մէջ կը կարողանայ արածակ կանանց՝ կեանքն ու գաւ. ակ- ները, է, ցկեանս ակազ միամուսնութիւնը: Ահր արն- սեռական կազմակերպութիւնները ի հարկէ պիտի պա- սրասակին մեր այստուայ ամուսնական կազմակեր- պութիւնները: Գործնականին մէջ ամուսնութիւնը զարձամ է ծնողներու հաստիրութիւնը գահայնող մի- ջոց մը, քանի որ նա չկատարար սիրոյ հետեանքով, ընտրութեան օրէնքներուն համաձայն և սերունդով, հին համար, ստոր հակառակը, նա, թիւրբանայարար, սեռականին մէջ կը համարուի սեռակի պահպանման չանէն թեկաղրուամ հաստատութիւն մը, ակեղծուամ ոչ թէ ծնողներու, այլ գաւ. ակներու, չանին համար: Տե- սիկանօրէն, չափանա, զարգան երիտասարդը կը նը- չամար՝ որանք սակաին աշխարհ չեն եկամ, սեռա- կանին մէջ, կ'ըսեմ. վարքերու, ստամբաթի պահանջ- ները կը զերպանցեն, այս՝ անապոթ կեազով կը կա- ստատամարանութեան բովանդակ սոզեպութեան ներ- քե կը գանալին, քիչ մը սակի մնոյմ կերպով երկան աւակի մարդկային զաւգախոյնը գարածամ է: Կա- թոլիկութիւնը սերը մեղք մը համարելով, չթոյլատրեր աւ. ամուսնարւմումն և շընդունիլ որ երկու եակներ

մէկզմէկու հանդէպ խարուած ըլլան, կամ, եթէ խարուած ալ են, չթոյլատրեր որ իրենց կեանքի երջանկութեանը համար, անոնք բաժանում պահանջեն: Սակայն կոթողիկոթեան լուծէն ազատագրուած մուղտաբանները կ'ընդունին թէ՛ սէրը գոյութիւն ունի, թէ՛ նա իր իրաւունքները ունի, թէ՛ նա կրնայ մասնատութենէ՛ գուրս ալ հաստատակ. բայց անոնք կ'ընդունին այդ տկամայ և կէս սրտով միայն, այս պատճառաւ. հազար տեսակ դժուարութիւններէ վերջ միայն կը թոյլատրեն իրարմէ բաժնուիլ և անկէ վերջ ալ քիչախնդիր նախապաշարունակերով կը հաղածեն ազատագրան ամուսինները, ու նոյնիսկ յաւաջ կ'երթան ուր մինչև անգամ կա'րգիկն ամուսնանայ այն անձին հետ, որ սէրը չգտած ըլլալուն ամուսնաթողուած է. արդէնք ինչքան անգութ, նոյնքան և յիմար:

Խնդիրը անտեսական կազմի ետախրական տեսակէտէն երբ դիտենք, եղածը կատարելապէս կը դըրաննք արամարամական. բայց երբ բնախօսական ու հոգեբանական տեսակէտներով անոր մօտենանք, այն ատեն ամենապարզ առարկութիւններ երևան կուգան: Ամուսնութիւնը կը կատարուի մինչև կեանքին վերջը տեւիտ. համար, ուրիմն տուննք է՛ն նպատաւոր մէկ պարագան: Երկու ամուսիններ իրապէս իրար կը սիրեն բայց կը հարցնենք, այդ սէրը պիտի աւել մինչև իրենց կեանքին վրջը, արդեօք նա կրնայ այնչափ ժամանակ տեւել, երկու ամուսիններ իրաւունք ունին մինչև իրենց մահուան օրը իրարու փոխադարձ հաստատութիւն մը խոտանալու, չափազանց յանդուզն և թեթեամտօրէն շորժած չալտի՞ ըլլան, իրենց զգացումներու երբեք չփոխուիլը երաշխաւորելով: Բնաստեղծները, սրնոնք, — հո՛ւտ է ահա որ պէտք է ա-

նոնց արդարութեանը ցոյց տալ. — զրեթէ անուածկի կերպով մը մթնեցուցած ու չփոթած են այս հարցը, չեն վարանիր այս մասին պատասխանելու, անոնք ապա հով են թէ՛ ճշմարիտ սէրը յաւատենօրէն կը տեւ: «Բայց ըսէ, ինչպէս կը վերջանայ սէրը. — սէր մը որ կը վերջանայ, ուրիմն նա սէր չէր»: Այս, ամէն ճիշտէրիկ Հալմ, ուրիմն նա սէր չէր»: Այս, ամէն բան անցնիլ լինողն յետոյ, շատ դիւրին է այդպէս ըսել: Իւրաքանչիւր ոք, որ չուզեր հնայաթափ ըլլալ, պիտի կրնայ ի հարկէ այդ անխնամ բանաստեղծին ցոյց տալ բազմաթիւ օրինակներ սիրային յարաբերութիւններու մասին, որոնք որքան ուժղին թափով մը կաղմուած և երեսն եկած են, բայց և չափազանց աւրազութեամբ և ամբողջովին ալ ստուած են: Եթէ բնաստեղծը տակաւին յամտի պատասխանելով թէ՛ «Այդ ուրիմն ճշմարիտ սէր չէր», այն ատեն նա պէտք է մեզ ըսէր թէ՛ ի՞նչ բանի մէջ ինք կը գտնէ ճշմարիտ սէրը, և ի՞նչպէս կը կարողանայ զանազանիկ այդ սէրը մէկ ուրիշէ մը որ սէր չէ, քանի որ իր ծնունդէն մինչև իր զարգացման շրջանը, կարճ տեւողութիւնը ստեղծելու կարողութիւնը ունի, կը նմանի անկեղծ ջուրի երկու կոթիւններուն պէս, կը նմանի անկեղծ կաշուած սիրոյն, քանի որ բոլոր անոնք, որ այդպիսի սէր մը կըզան իրենց մէջ, կը մզոթին միեւնոյն զգացումներուն, կը կատարեն միեւնոյն ցոյցերը և ի յապտ կազման սիրոյ միեւնոյն յարամասերը, վրլուկներ, յուզումներ, բախումներ և յուսախաբութիւններ, զըզուանքներ ու նախանձներ: Ի հարկէ, կան սրբազաններ, ուր սէրը կեանքին հետ միայն կը վերջանայ: Չափազանց հետեակ քննադատներ գուցէ կարծեն թէ՛ նոյնիսկ այդպիսի պարագաներու մէջ սիրոյ այդ տես-

ուրախիներ վերադարձին է աւելի կամ նուազ նպատա-  
ւար հանդամանքներու, աւճարախիտան սյովն, խառնի-  
նիրու, վարձուխիտներ շարատանկան, և վերջապէս  
կրկու անհամներու կամ շին անկախ ազգեցութիւննե-  
րու: Այդ քննադատներն ալ առնեն շին գիտեր այսպի-  
սի սպարազաններու, գոյս խիւներ, որ մինչև կեանքին  
վերջը տեսչ անսնտախիտն՝ ճշմարիտ բնական ու  
զտիկի վիճակ մըն է: Կարձէն նշմարաւ շար, կը-  
րեք շղարկեր ներքին յարարներ խիտն մը արտայայ-  
տիչն ըլլալէ:

Բայց եթէ անվարկերուն այսպիսի սպարազաներ  
գոյս խիտն տնին, անոնք սահայն հաղաւթեց իրազ-  
խիտներ են, որուն բանաստեղծներն անգամ անհամա-  
ձայն շին գտնախը: Ասկայն բռնք, ինչ պիտի ընեն  
այն բազմախիտ անհամները, որոնք այսինչ վարկեանին  
կը կարծեն թէ կը սիրեն լիջարէն, բայց ամբիներ ու  
տարիներ յետոյ, կը հասնին որ խառնած են իրենք:  
Պէտք է առնին անոնք գարձեայ մինչև իրենց կեանքին  
վերջը իրարու միացած մեան, բայց չէ՛ մի որ քեզ  
տաննէն անոնք պիտի գաղբին իրար սիրել, և իրենց  
անսնտախիտներ իրենց համար պիտի գտնուայ այնքան  
անսնտախի, որ իբր թէ՛ նա սիրէն ալ տանց սիրոյ,  
տանց բնական հակամարտական կարգուած ըլլար.  
կամ, արդեօք մարդիկ պէտք չէ՛ անսնտանուն, որչափ  
տանն որ նախապէս շին տնեցած այն կոտորեալ հա-  
մազուր թէ՛ իրենց սէրը մինչև իրենց մահը պիտի  
կրնար տեսի: Բայց ալ շատ դժուար է, զգացումի  
ճշմարիտ բնախիտներ, մտանձակի բնիւայքին է որ կը  
ճանչցախ, և առնին սիրահարները պէտք է մինչև ի-  
րենց մտնուն բազին սպասեն, սրպէսպի ամենայն ա-  
պաճախ ինտուր կարենան բակ, «Արդարն մեր սէրն էր

ճշմարիտը, ետ տեսեց մեր ամբողջ կեանքի ընթացքին,  
այժմ ուրեմն կոտորեալ ժամանակներ կ'ընանք...  
միտին ալ հոգին մէջ ինչպէ՛ս է թէ՛ անսնտախիտան  
համար իբրև նախադրման կը պահանջուի այսքան  
դժման ու զորաւոր ապացոյց մը, այն ատեն մարդ կու-  
թիւներ պարզապէս պիտի հրամարեր անսնտախիտնէ:  
Երանի՛ Բովէօ և ճիւղեղապի, որ երկուստարդ մեանն,  
եթէ իրենց ստամբ հինգերորդ սրարուածին մէջ չլիբ-  
ջանար, ևս լատան չեմ թէ՛ մենք շուտով ինքզինքնիս  
չպիտի դանկինք դժտախտան ու անհամաձայնութեան  
տանջ, ևս շատ կը վախճայի այն մտածումով թէ՛ Բովէօն  
մի քմնի ամիսէն չպիտի ամենք իր սիրուէին և Ճուլիէդ-  
դանայ ինտրիէ պիտի միտիտարուէր veronais ճէնթըլմէնի  
մը կողմէ կզամ այդ լքումէն: Բայց այս սուկալի պի-  
տի ըլլար, զամանան զար մը իբրև պարքուն տե-  
անիլին վերջարանը: Են աւելի հեռուն կ'երթամ, այն  
Բովէօ և ճիւղեղապին, զոր կը ճանչնամ, այս տեսակ  
բամանում մը սպահարար պիտի սպասուէր, որովհե-  
տե ինչպէս կը տեսնենք, երկուքն ալ շատ երիտա-  
ւարդ են, շատ նիրաճարուած, շատ քեզ համբերատար  
ու չափազանց ժամիրտական, սէր մէ՛ որ պարտահանդէ-  
սավորարար, ինչպէս այդ ամէնքս ալ զեանք, չլի-  
պի բազմախիտ գիշերներ, որոնց սկզբնաւարտութեանը  
միայն կը կարծուի թուիլ «Սոխակին ճայնը և ոչ ար-  
տայսինը»: Բայց Բովէօ և ճիւղեղապին տար համար  
իրար նուազ սիրած են, ս'լ պիտի համարձակի առիկա  
հաստատել, և սրբապահան էին շամուսնանալ, բայց  
այդ մահացու մեղք մը պիտի ըլլար, որքան բարոյա-  
կան նախքան և բանաստեղծական տեսակէտէ, եթէ սա-  
կայն իրենց անսնտախիտը շարժուեցաւ, ասիկա ի-

րենց սիրոյն գէ՛մ ապացոյց մը չնկատուիր, այլ նա մարդարանական տեսակէ՛տէ, ամուսնութեան գոյութեան իրաւունքին գէ՛մ բան մըն էր:

Ճշմարտութիւնն այն է թէ՛ տասը հազար ամուսնորու մէջէն, հազիւ մէկ հատը կը գտնուի, ուր, այր ու կին, իրենց ամբողջ կեանքի ընթացքին, փոխադարձարար և այլամերժօրէն զիրար սիրեն, ու այսպիսով ստեղծեն մշտաւե միամուսնութիւն մը, եթէ նա արդէն դոյսութիւն չունէր: Բայց այդ տասը հազար ամուսնորու մէջէն, կան ինը հազար ինը հարիւր ամուսնոր, ալ, որոնք, այսինչ պատե՛հ մէկ բազէին իրենց մէջ զգացած են բռուն բողբոջ մը իրարու միանալու, երջանիկ կը համարէին ինքզինքնին՝ եթէ կը կարենալին յաջողցնել այդ միութիւնը, գտնուալէս պիտի տուալէին, երբ չյաջողէին, յայց ա՛նա, կարճ կամ երկար ժամանակամիջոցէ մը վերջ, զիրար ուժգնօրէն սիրող այդ ամուսնորը, իրենց մէջ կ'զգան բոլորովին սարքեր, նոյնիսկ հակընդդէմ զգացումներ, իրենց այնքան խանդավառ սիրոյ աւարկային հանդէպ: Այսպիսի ամուսնոր պէտք է ամուսնանա՞ն իրարու հետ. — Անտարակոյս, նոյնիսկ տեսակի շահին համար պէտք է պահանջուի իրենց միութիւնը. բայց թէ մինչև իրենց կեանքին վերջը տեսող միամուսնութիւնը միշտ ալ իրենց կրթանկութեան հետ հաշտ պիտի ըլլա՞յ: Ո՛չ ոք պիտի համարձակի առիկա հաստատել:

Իրողութիւնը այն է թէ՛ մարդը միակին կենդանի մը չէ, այն բոլոր հաստատութիւնները՝ սրունք միամուսնութեան վարկածին դրայ կը հանդչին, անոնց բուրն ալ, աւելի կամ նուազ չափով, բնութեան գէ՛մ է որ կը մեղանչեն. աւելի կամ նուազ չափով սրունքը ինչ են բնութեան համար: Աւանդական դատաւարներ,

սրունք մարդուց սրտի փոխանցուկով ա՛յնքան խորապէս արմատաւորուած են, այս իրողութեան հակառակ ո՛չ մի ապացոյց ունին: Վայրկեան մը ուշադրութեամբ ահանջ գրէք այն ամէնաթաքուն և խորհրդապա՛հ ձայներուն, որոնք սիրահարներու սրտին մէջ կը շնչեն. — սիրուող էակը խկապէս կը լեցնէ՞ սիրող էակի ամբողջ հոգին այնպիսի կերպով մը, որ այլևս ոչ մի պարսպ խորշ չթողու անոր մէջ՝ սեւէ բողբոջի և կամ նոյնիսկ սեւէ ուշադրութեան, որ իրեն հպատակ ունենար սերի էակի մը սէրը: Այս մտաին իմ պատասխանը փխտական է, և իւրաքանչիւր անկեղծ մարդ ալ պիտի խոստովանի թէ՛ այրը և կինը, նոյնիսկ իրենց նորաթիթի սիրոյն ամենափոթորկատ և եռուն շրջանին մէջ, իրենց հոգւոյն մէջ, ունին տակաւին մթամած անկիւն մը՝ ուր բողբոջական այդ ցանկութեան կամ ստիանքին ճառագայթները չեն թափանցեր և ուր պահուած կը մնան ծիլերը՝ ուրիշ համակրութիւններու և ուրիշ սէրերու: Քաղաքավարութենէ կամ պարկեշտութենէ թեղաբուած, գուցէ այդ ծիլերը ամէնախիստ պահպանութեան մը ներքև կամուսին և թոյլ չարութիւն կրէք որ անոնք անմիջապէս սկսին գարգանալ, յայց այր ու կին լա՛ւ գիտեն արդէն թէ սարքեր սէրերու և համակրանքներու համար իրենց մէջ պահուած կան սերմեր. կ'զգան թէ՛ անոնք անմիջապէս պիտի ուսճանան, եթէ սակայն անոնց փթթումին գէ՛մ արդեւորներ կրեւան չըհանուին: Ինչքան ալ բիրտ ու անհաճոյ թուի այս իրողութիւնը, ես դարձեալ կ'ըսեմ թէ՛ մարդիկ զրեթէ հաւասար խանդաղատանքով մը կը սիրեն բողբոջութիւններ և ասոր համար մարդիկ պէտք չունին ստեղծ, հաստատելու համար այն սէրը՝ զոր կզգան կնոջ հանդէպ:

Որքան ալ մէկը ուժգնապէս սիրահարուած ըլլայ այս ինչ էակին, գարձեայ ճիրնոր բնութեայ սեսի ազգեցութենէն նեառ մնայ ինքզինքը սպաս զբալ: Թէ այրը և թէ կինը, ինչքան ալ իրար սիրեն և ինչքան ալ պարկեշտ եղած ըլլան, գարձեայ, չարանակ իրենց մէջ կզգան ճակատակ սեսին բնական մէկ քաջազութիւնը, ու, գանազան պարտականը, նայեիակ չառ քիչ նպաստուոր, կը բաւեն արդէն, քրոզայի այդ բնականուոր տիեզերական քաջազութիւնը գանալ մեկնակէտք այս ինչ էակին ճանդկալ զգացուած մէկ նոր սիրոյն. — ինչպէս որ ստաճին սէրն ալ արիչ բան չէր անշուշտ, էթէ ոչ կեցրանապարտ այն բնոջնանոր ճակատակեան գոր մարդ անեցած էր սարտուա այն ինչ էակին ներանամը, ստարարոր ստաճին էակին գոր մարդ ստիթը կ'անենայ ազկէ մը ճանչնալու:

Բայց ես ճառ աչքի ստաճ սնիթ սակաւին, ու ես այս կը կրկնեմ բացէ ի բաց, — զգաստ կինը և պարկեշտ այրեր, որոնք գիտեն ինքզինքնին կառավարել և սանձահարել: Չեմ խօսիր նաև այն կանանց մասին, որոնք ի ճնէ բալի, աչիճի արտնայութիւններովը լեցուած են, ոչ ալ այն մարդոց մասին որոնք աշխարհ եկած են ցոխ ու վառաչաս կեանք մը վարկու ճամար, կոյ սակաւին մարդոց շատ աւելի մեծ բազմութիւն մը, որ չսիրեր ընդունիլ կանոնադրուած բարոյականը: Բայցարձակ ճառատարմութիւն մարդկային բնութեան մէջ, գոյութիւն չունի. նա ներկայ բնութասական մէկ անորոճեղատութիւնը է. էթէ այսօր մարդիկ այդպիսի ճառատարմութիւն մը կը պահանջեն, այդ արդիւնքն է իրենց կասիրութեան, որով, անճասը կ'ուղէ ինքը միայնակ իշխել իր սիրած էակին, ծծել դայն ամբողջակէս, անոր մէջ դանդ միմիայն իր

սեպնական պատկերը, սրտնեաւ ս'չո է կասիրութեան ստեղծն ուժեղ վաշկըքը: Ինչպէս որ մարդ ճառատարապէս իր սթին զիտակցութիւնը կ'անենայ, երբ կը յաղթանարէ իր ճախտակարգը ճակատա առ ճակատ մղած իր կուտիլը, նայապէս, աւելի ներուժութեամբ և աւելի բեկրանքով մարդը իր սեպնական անճատակմութիւնը կ'զգայ, երբ կը ճամուգութի որ ուրիշ էակի մը բացարձակ անբը եղած է ինքը: Ճառատարմութիւնը սրտանջել, ճնանակեր ուրիշ բան, բայց էթէ որքանճիարկի է լայն կերպով գծել, զբաշմիլ իր սեպնական ազդեցութեան սանձանները՝ օտար էակի մը վրայ: Ճնախանջը այդ սանձաններու անձկութեան մասին զգացուած մէկ ցատազին զգացումն է: Հեաեաւ բար, մարդիկ կրնան նախանձատ ըլլայ, սաւանց իրենք սակնապարք չափով մը սիրերու, կրնան նայապէս ճարտար ու կրտսի խաղերու մէջ յաղթել ընկերով մը, աւանց սակայն դայն աւելու: Երկու պարտապէսն ալ, ինոյիրը ինքզինքը ուժեղ անճատ մը զգարու ունայնամուտեան շտրջը կը դասնայ, զկրտակալութեան, ճագեկան մարդանքի ինոյիր մը, բայց մարդիկ ճառատարմութիւնը կը սրտանջեն, ստանց սակայն այդ մասին ինքզինքնին վախադարձութեամբ պարտապարտած ըզգարու: Փոխադարձութեան այս ճիւղութիւնը ինքնին լաւագոյն սարացոյցն է էթ սիրոյ բնական նորատակին՝ տեսակի ճաւաղման շանին ճամար, ճարտանջուիր ճաւատարմութիւն, նա մարդկութեան մէջ արուստտակահորէի խառամերժուած վիճակ մըն է, արդիւնքը անճնասիրութեան, անճնամուտութեան և կասարաչաութեան: Եթէ գործարմական անճրաճեղատութեան մը մասին ըլլար մեր ինոյիրը, այն սակն մարդուն ճառատարմութիւնը կրնո՞ ճառատարմութեան պէս անբանաբարելի

պիտի սեպուէր, բայց որովհետեւ ինչդիրը զուտ եսասիրական պահանջի մը չարջ է, ամէնէն ուժգին եսասիրութիւնը, բարքերու զարգացման ընթացքին, յաղթած է՝ ամէնէն տկար հաւատարմութեան և որովհետեւ մարդը ամէնէն ուժեղն է, նա ուրեմն հաստատած է օրէնքները, բարքերը, իրերը դիտելու ամբողջ եղանակը յօդուտ իր սեպական շահին և ի վնաս կնոջ, նա կը պահանջէ կնոջմէ բացարձակ հաւատարմութիւն, բայց անոր նկատմամբ ինք չճանչնար այդ միեւնոյն իրաւունքը: Եթէ կինը ինքզինք մտնայ, մեղանշած կ'ըլլայ ծանր յանցանք մը, որուն հետք արուելիք ամէնաթիկե պատիժը կ'ըլլայ ընդհանուրին աստիճաններն ու մախանքը: Իսկ եթէ այդ մտացունքը այրը ունենայ, նա առած կ'ըլլայ հաճելի, փոքրիկ սխալքայ մը՝ զոր օրէնքը չպատժիր, որուն վրայ ընկերութիւնը կը ծիծաղի թաքնաբար և բարեմտօրէն, և որուն, իբ կինն ալ կը ներէ արբունքներով ու համայրներով, այսպէսով հաւատացնելու համար իր ամուսինը թէ՛ ինքը կարեւորութիւն առած է իր առած այգքային: Այս անարգարութիւնը, որ կը կարենայ երկու տեսակ կշիռ գործածելուն մէջ, աւելի միծցած է այն հանդամանքովը մանուանդ, որ եթէ կինն է մեղանշողը, միաժամանակ միշտ ալ կ'ըլլայ ներգործողը, փորձութեան մէջ կ'իջնայ իր կամքէն անկախ ոյժի մը կողմէ և կը յաղթահարուի՝ իր արամադրութենէն աւելի փորեղ ոյժի մը ստջև. բայց եթէ այրը կը մեղանշէ, հոգ չէ, նա ներգործողն ալ է. նա կը գործէ այս ինչ յանցանքը՝ որովհետեւ կը սիրէ այդ ընկը, Աստուածաշունչէն դուրս Յովսէփներ յաճախ չեն երեւիր, բայց աիկին Բիւզիֆարնինն ալ հազուադէպ են: Մարդը ինքն է յանցանքի մէջ նախածեւանակ եղողը, նա կը փնտռէ յանցանքը կազմողին և զայն կը կատարէ կան-

խտնածութեամբ, ուժերու ցուցադրութեամբ մը և հակառակ այն արգելանքին՝ զոր իր գեմ կը յարուցանեն:

Հնգկատանի մէջ է որ, մարդու եսասիրութիւնը այս ուղղութեամբ շտապ առաջ դացած է: Հոն, այրը, կնոջ տէր դառնալը կ'ընդունէ բացարձակ մտքով. նա հաւատարմութեան մտայն իր պահանջութեանը այնքան հեռուները կը տանի, որ նոյնիսկ կը բռնադատէ այրի կինը և նոյնիսկ նշանուած աղջիկը, սրպէսզի հետեւին իրենց մեռած ամուսնոյն և կամ իրենց նշանածին՝ այրուելով խորոյկին վրայ: Բայց երբ էրիկն է որ կը կորսնցնէ իր կինը, նա իր գիտէն մտք մը մը իսկ փրկցնելու պէտքը չունի, և կրնայ, բնոջանուր հաւատարմութեամբ, մեռելական արտադրութենէն անցնիլ գէպի նոր առադատաի անկողին մը: Եւրոպայի մէջ սակայն, մարդու եսասիրութիւնը այնքան աղետաւոր ձեւեր չէ ստացած: Միմիայն մի քանի զգայապաշտ և ջրախառնար բանասեղծները յանդգնած են պահանջել հաւատարմութիւն մը՝ որ վերապրի սիրուած էակին մահուանէն վերջն ալ, ու անսնք, մեզի ցոյց կուտան սիրահարներ որոնք՝ ինքզինքնին կենթարկած են յաւիտենական սուգի և ժուժկալութեան, և ինչքն, սրովհետեւ չեն կրցած իրենց պաշտած էակին հետ ամուսնանալ և կամ որովհետեւ նա մեռած է: Բայց այս և բազատանները դանձ տղմտութիւնը ունին այդ միեւնոյն պարտականութիւնը երկու սեւէն ալ պահանջելու: Ողջամիտ ընթերցողները սակայն չեն հաւատար այնքան ծայրայեղ զաւատարմութիւն ցուցնողներուն և զանոնք կը նկատեն — ինչ չախով որ անսնք իրականութեան կրնան նմանիլ — տեսակ մը այլատեսութեան և հիւսնող էակներ, որոնք իրենց մաքի և մարմնի ախտաբանու-

կան մէկ հանդուստեքի նորոգել: Բանաստեղծական  
 առարկանով ինչը իր կատարման Եւրոպական ստիպու-  
 թիւնը գործնականօրէն թէ տեսարանին մէջ կ'ընդգծուի  
 թէ՛ սերը կրնայ գոգարի: Եւ ինչպէս կրնան սիրել  
 բազմաթիւ անդամներով ինչ շատ անսովորութիւնը սխալ  
 չունի մահուանէն վերջը: Եւ վերապահուի: Վերջում ին  
 այդ տեղում թիւնը անէն կ'ընդգծուի: Համարձայն է այրի  
 կնոջ մը վերջ տեսնելու: Եթէ էրրիք կ'ընդ գու-  
 սն աւելի գորտուք Երոսը իրեն: անկասկած հաւա-  
 տարեութեան մասին մեր գործունեւ կ'ընտանի սլ ըս-  
 լարովին ստորեւ զիջել իրեն: Այն ասին կ'ընդ փափ-  
 կութիւնը, հասնելը Երոսը մը ստացում, պիտի դառ-  
 նար պատշաճ տեղում իրեն մը, միշտ կ'ընդ մարդուն  
 անհաստատութիւնը Եւ ինչպէս փար որ նորութիւն մը պի-  
 տի ստանալ: Եւ ինչպէս իրեն պահանջուի: արտաքին,  
 սրտելով ամուսնութեան գոյքն է: մասնաւորապէս ծա-  
 մուսնանալէ տեսնել, ազգի ակն սրտակցութիւնը չոր  
 այսոր է՞ գ անէն կ'ը պահանջուի: Տնտեսան այս ան-  
 զամ պիտի անուսնուի: Տնտեսան: Եւ մենք, ար-  
 ցանքներ պիտի ինքնինք ինչը ու անկողնուի Թիւր-  
 լայի վրայ, զոր Տէրութեան իր վայրենի նորոգման  
 մէջ պիտի ինչպէս:

Եւ ինչ անդամներ հասն այն անպիսի զմաւ-  
 րութիւնը: Եւ ստորութեան Եւ սիրոյ բնական տես-  
 զութեան ինչպէս մեր բարեգտնան ընդհանրութիւն Եւ  
 մեր ներկայ բարեբեթն անկախ ճանչնալով: Եթէ բար-  
 ձրապէս անսակի կենդանիները զխանութիւն, պիտի տես-  
 նենք որ անոնց մէջ արտաքին էլին հանդէպ անկողն  
 խանութիւնը իրենց ստիպանքին չտա սլ անսպասելին մը  
 ունի Եւ ամէն պարագայի, նա այն չտա մը միայն  
 կ'ընտան: Եւ անհնայ, սրտի մեղքապա սկիզբնունունում

կործ չըջանայ: Եւ վերջապէս, փոխադարձ հաւատար-  
 մութիւնը Եւ անուն ալ, որ գոյութիւն ունի մի քանի  
 տեսակներու մէջ, փոքրիկ ճարտարի մը ծնունդէն  
 յետոյ Եւ Եւ ստիպուի: Մեր գոյքն ու անարտաւան  
 մարդկութիւնը անհնայ է զուր կը շայրանայ: մարդ-  
 կային վերջն հանուն միւսնայն կենտական օրէնքներովը  
 հատալարուող կենդանական ինչպէս սրտութեան մէջ  
 կ'ընտան այն նմանութիւններուն նորոգել: Եւ որ մենք  
 պէտք է ուսումնասիրուիք հասն մարդկային ունակու-  
 թիւնները: Հասնութեան համար թէ անոնք բնական  
 ու անհրաժեշտ են թէ՛ արտաստական ու քանակաւ:  
 Այսպիսի ընդհանրութիւն մը մեղ պիտի առաջնորդէր  
 ընդունելու թէ՛ սերը, իր նպատակին հասնելէն յետոյ  
 կը դադարի: Եւ ինչպէս ստանալով պահանջը կը դադարի  
 երբ հարկ կ'ընտան կ'ստանայ, ինչպէս մանկան  
 մը ծնունդը վերջնականապէս կը լրացնէ կնոջ մը հա-  
 մար իր սիրային կ'ընտան մէկ արարուածը, ու նոր  
 արարութեան մը, հոր ճնշումներով կրնայ սկսել այնու-  
 նտես: Եթէ, ինչպէս կ'ընտան մարդուն մէջ սիրոյ  
 բնական Եւ ճշմարիտ վիճակը այդ է, ուրիշն, միա-  
 մուսնութիւնը, որ միշտ կ'ընտան վերջը տեսնելու  
 ստանալու է, ո՛չ մէկ ունակական արդարացում  
 կը գտնէ, Եւ զրկելէ ամէն պարագայի մէջ, մեղքա-  
 լուսնի գիշերներին կամ տա առաւելն զաւելի մը ծննդ-  
 դարկութեան յետոյ, պիտի գտանայ բոլորովին ա-  
 նոգում ընտան մը, պիտի գտանայ կեղծիք մը, ու պիտի  
 ստանալու իրեն միջև, ստիպանքի կ'ընտանայ, եթէ  
 նոյնիսկ այդ ամուսնութիւնը սիրով կատարուած ալ  
 ըլլայ:

Անշուշտ, կան բազմաթիւ փաստեր՝ որոնք կու-

պէս զօրեղ եղած ըլլայ, սէրը, մեղրարուանի քաղցրութիւններէն կամ առաջին ծննդարեւութիւնէն յետոյ, կենթարկուի այս ձեւափոխութեան, ուր ամուսնութեան շղթաները իր վրայ չեն ծանրանար, և որ, պէտք է ըսել այս, այլևս նոր ցանկութիւններու դէմ բացարձակապէս ապահով նախդրուչացուցիչ մը չըլլար:

Կան ասակաւին ուրիշ պարագաներ ալ, որոնք կը դիւրացնեն կամքին առաջ բողբոսակային բնազդներու դէմ մղուած կռիւը: Եթէ միասին ապրող երկու էակներու կեանքը, որոնք պահ մը իրար սիրած են և ատով զգացած են թէ՛ իրարու նկատմամբ գրեթէ ներդաշնակ արամազրութիւններ ունին, եթէ կըսեմ, այդ կեանքը, ժամանակ մը արդէն սեւած է, նա այնուհետեւ կը դառնայ ունանկութիւն մը՝ որ զօրեղապէս կը նպաստէ հաստատութեան: Գուցէ ժամանակ մը վերջ, իրարու հանդէպ ամէնաանդամ չափով իսկ սէր մը չեն զգար, չեն զգար նոյնիսկ բարեկամութիւն մը, բայց իրենց միութիւնը կը մնայ կանգուն և հաստատապէս կանդուն: Բոյսի մը, քարացման երեւոյթին մէջ, ծառի մը արմատին սկզբնական բոլոր տարրերը, օրինակ, քիչ քիչ կանոնախն և անոնց տեղ կուգան կը բռնեն բոլորովին տարբեր հողախառն տարրեր, որոնք յամրաբար գործարանական մասնիկներու տեղը կը բռնեն, բայց և անեզծ կը թողուն անոր ընդհ. ձևը, մինչև որ վերջ վերջը բուսային հիւսուածէն սչինչ չմնար, սակայն, ասկէ արմատին արտաքին երեւոյթը մնաց մը չլրեր. ճիշտ այսպէս ալ, զգացումներու կիրաբանագիտութեան մէջ, ունակութիւնը աննշմարելիօրէն և մասնիկ առ մասնիկ սեղը կը բռնէ անհաստացող սիրոյն, և երբ այս վերջինը ամբողջապէս կ'անհետի, երկու

կարճ շրջանը, և վերջապէս, փոխադարձ հաւատարմութիւն ըստածն ալ, որ դոյուութիւն ունի մի քանի տեսակներու մէջ, փոքրիկ ձագուկի մը ծնունդէն յետոյ այլևս չվերապրիր: Մեր գոտոյ ու անրարտաւան մտրդութիւնը ստիպոյն ի զուր կը դայրանայ. մարդկային ցեղին նման միեւնոյն կենսական օրէնքներովը կատարուող կենդանական թագուտութեան մէջ եղած այս նմանութիւններուն շնորհիւ է որ մենք պէտք է ուսումնասիրենք նաև մարդկային ունակութիւնները, հասկնալու համար թէ՛ անոնք բնական ու անհրաժեշտ են թէ՛ արուեստական ու քմահաճ: Այսպիսի բաղդատութիւն մը մեզ պիտի առաջնորդէր ընդունելու թէ՛ սէրը, իր նպատակին հասնելէն յետոյ կը դադրի, ինչպէս ստամոքսի պահանջը կը դադրի երբ հարկ եղած անունը կ'ստանայ, ինչպէս մանկան մը ծնունդը վերջնականապէս կը լրացնէ կնոջ մը համար իր սիրային կեանքի մէկ արարուածը, ու նոր արարուած մը, նոր օգտաճեւրով կրնայ սկսիլ այնուհետև: Եթէ, ըստ երեւոյթին, մարդուն մէջ սիրոյ բնական և ճշմարիտ վիճակը այդ է, ուրեմն, միամուսնութիւնը, որ մինչև կեանքին վերջը տեւելու սահմանուած է, ոչ մէկ օւկանական արդարացում կը դառնէ, և գրեթէ ամէն պարագայի մէջ, մեղրաբուսին վիճակներէն կամ առ առաւելն զաւակի մը ծննդաբերութիւնէն յետոյ, պիտի դառնայ բոլորովին առողջաւու բուն մը, պիտի դառնայ կեղծիք մը, ու պիտի ստեղծէ պոչքարեր բնական հակամիտութեան և պարտականութեան միջև, ատիկա սեղի կ'ունենայ, եթէ նոյնիսկ այդ ամուսնութիւնը սիրով կատարուած ալ ըլլայ:

Անշուշտ, կան բողբոսակային փաստեր՝ որոնք կու-



հաճույակի բարեկեցութիւն մը, նա միշտ ամուսնութեան մէջ պիտի գնահատէ իր նիւթական առաւելութիւնը, ու եթէ չյաջողութիւնը տառնաք ձեռք բերել, նա ստատիկ պիտի վախճայ տմուտութիւնէ և աւելի նախաձեռնար պիտի համարէ այն անուպիւր գոհացումները՝ զորս անատակ ու ցած կեանքը լրեն կը չնորոգէ. կամ պիտի նկատուի այն վաղանցիկ յարաբերութիւններուն, որոնք զինք պատասխանատուութիւններու ներքե չեն ձգիր, և կամ, չտախազանց աննշան ծանրութիւն մը միայն կը հարկադրեն: Որչափ ատեն որ կինը բռնադատուած է գիտիկ ամուսնութեան՝ իրբե իր միակ բազմաւարութեանը, նա զայն պիտի ընդունի սրբին միշտ առանց սիրոյ մասին մտահոգուելու, նոյնիսկ յետոյ թշուառ կամ բարոյապէս խնայու վտանգն ալ աչքը ստնկոյ:

Կնոջ վիճակը մանուսնոց, ոչ մէկ կերպով պիտի կրնայ գիտաի այն շարժարտութիւններու (empirique) կողմէ, որոնք կը քարոզեն կնոջ ձերբադատուածը՝ իրբե զարմանք ընկերային հիւանթութիւններէ ամէնաւ քան ինչ: Իզական սեւի ազատարութեան մասին ես նա խորանկ քննադատութիւն մը չէ որ պիտի ընեմ, այլ լակ քանի մը վառարելով կ'ուզեմ զիտակ ապ թէ՛ կրք կրկու. սեւերն ալ կը գրախն բաշարձակապէս հաւատար պայմաններու մէջ, այն մասնատակ գոյութեան պայքարը կ'ստանայ հիմնական շատ աւելի սուր և գարհուրելի կերպարանք: ճարտարարուեստական բազմաթիւ խնդիրներու մէջ, կինը լինելով այր մարդուն ամէնապարզ մրցակիցը, այս անգամ անազարմ կերպով պիտի ձգնուի արուէն՝ ամէնէն ակարը ըլլալուն համար: Կնամեծարութիւնը հանգստի և սրբապոյց ժամկրու ծնունդն է, կարիքն ու քաղցը կը ձգմեն, այս

էականը իրար միացնող կենտական կապի ձեւը սակաւին կը մնայ: Այս ձեւը թէև սղեղ ու ցարա, սակայն ակական է և գիտնորոյ:

Ամուսնութեան արդիւնքը կ'ըլլայ գաւակներու ծնունդը, ծնողայ գաւազարանքը կ'անցնի տանց և ազայոց հազոյն մէջ կ'սկսի ածել նոր սէր մը, կը փաթթուի երկու ծնողներու շարժը հաւատարապէս և զանոնք կը միացնէ իրարու, ճիշտ այն մաղցցող սունկին պէս, որ իր ցողուններովը կը գրկէ երկու ծաւեր միանգամայն, իրար կը միացնէ զանոնք անքակտելիօրէն և կը ծածկէ սակաւին անոնց մարմինը իր գարար ու թարմ տերեւներովը, մինչ անոնք մեծած ու չորցած են արդէն: Սակէ գաս, ոչալճեակ ամուսնութիւնը որքան ակէ այնքան կրկու անցներ աւելի ևս կը ձերանան, իրենց սիրարազձ ընաղչներն ալ բնական պատճառներով հեղձեան կը ակարանան և եթէ իրենց մէջ նոր հակամիտութիւններու ընձիւղները չմեռնին, չանհետանան ալ, կամքը և խնայակաւնութիւնը սակայն, գիւրութեամբ և սարուէ սարի կրնան արդիւղ անոնց գարգայուածը: Վերջապէս, սիրոյ արշալոյսէ մը յետոյ, լալանդակ կեանքին համար կը մնայ միայն քաղցրիկ և լալ յիշատակ մը՝ որ կը արամազրէ սիրուած էակին նկատմամբ կրախտագիտարութիւն մը ունենալու և կը մզէ զմեզ հաւատարապէս, որպէսզի անոր հա կապուած մնանք: Ահա այս շատ մը պատճառներով, ընդհ. կերպով սրբին պատշաճ է որ մարդկային էակներու հա զաւարտութիւնները միամուսնութեամբ կատարուին և ակեն մինչև կեանքին վերջը, ու այս, նոյնիսկ այն ատեն, կրք ֆիզիքական ու բարոյական արամազրութիւններ մզէլին ամուրները բազմատակակ, յաջորդական կամ միամա-

հաճոյալի բարեկեցութիւն մը, նա միշտ ամուսնու-  
թեան մէջ պիտի գնաւ, իր նիւթակրան սառեկու-  
թիւնը, ա. կիկ, չբաժնուի իրան ասանք ձեռք բերել,  
նա ստասիկ պիտի վախճայ ամուսնութենէ և աւելի  
նախամեծաբ պիտի համարէ այն անապիւս գոնացումե-  
րը՝ զորս անասակ ա. ցոխ կեանքը իրեն կը չնորհէ,  
կամ պիտի նկատուի այն վազանցիկ յորտրերութիւն-  
ներուն, որանք զինք պատասխանատուութիւններու  
ներքե շին ձգել, և կամ, շախազանց աննշան ծան-  
րութիւն մը միայն կը հարկադրեն: Որչափ ատեն որ  
կինը բռնապատուած է գիտի ամուսնութեան՝ իբրև  
իր միակ բաղաւորութեանը, նա զայն պիտի ընդունի  
ուրիմն միշտ ստանց սիրոյ մասին մտահոգուելու, նոյն-  
իսկ յետոյ թշուառ կամ բարոյապէս խնայու վտանգն ալ  
աչքը աննկով:

Կեանք վիճակը մանուսնոյ, ոչ մէկ կերպով պիտի  
կրնայ փոխուիլ այն շարակրատ բովիչներու (empirique)  
կողմէ, որանք կը քարոզեն կեանք ձերպազատուելը՝ իբ-  
րև դարձանք ընկերային նիւսնիմութիւններէ ամէնա-  
ժամրին: Իզական սեւի ազատագրութեան մասին ևս  
նա խորանիլ քննադատութիւն մը չէ որ պիտի ընեն,  
այլ ըսկ քանի մը փաստերով կ'ազդեմ գիտել տալ թէ՛  
կրք երկու սեւերն ալ կը գրախն բացարձակապէս հա-  
ւատար պայմաններու մէջ, այն մամանակ գոյութեան  
պայքարը կ'ստանայ նիւսնիմութենէ շատ աւելի սուր և  
գարնաբերի կերպարանք: ճարտարարուեստական բազ-  
մաթիւ խնդիրներու մէջ, կինը լինելով այր մարդուն  
ամէնապարզ մրցակիցը, այս անգամ անապիւս կերպով  
պիտի ճզմուի արուէն՝ ամենէն տկարը ըլլալուն համար:  
Կնամեծաբութիւնը հանգստի և պարտաւոյ մամերու  
ծնունդն է, կարիքն ա. քաղցը կը ճզմեն, այս


զգացումն ալ, որուն կը յուսան սակայն կիները, այն  
ատեն, կրք կ'երեւակայեն աշխարհ մը՝ որ կինը մար-  
դուն նկա պիտի կուսի պատաս մը հացի համար: Ա-  
մէնէն դժուարին և խիստապէս ամէնէն լարջ անհրա-  
ժեշտ աշխատագները, մարդը ինքն է որ պիտի կու-  
սարէ, և զանանք, կեանք աշխատանքներէն շատ աւելի  
բարձր պիտի գնահատէ, ու ինչպէս այժմ, սարդա ին  
ալ, մարդը, իր սեպնական աշխատութենէն շատ ա-  
ւելի քիչ պիտի վճարէ կեանքական աշխատանքին:  
Բայց ինչպէ՞, որովհետև նա՞ արուս, այժ ունի, և կր-  
նայ իր դատելու և արտամարանելու ձեւը օրէնքի փո-  
խել և իր կամքը յաղթանակել տալ. անա միակ պատ-  
ճառը այս իրազութեան, Ներկայ քաղաքակրթու-  
թեան մէջ, կինը բարձր ու սքանչելի գիւրք մը ունի,  
որովհետև նա կը գոնանայ, որովհետև նա բաւակա-  
նոր նիւթական գերակայութիւնը ճանչնալով, Բայց  
կի՞նէ նա փորձէ այդ գերակայութիւնը ճանչնալով, Բայց  
ձգել, նա խկայն պիտի զզայ ցուրտ իրականութիւնը,  
Կինը կրք կատարելապէս կ'ազատագրուի, կրք բացէ  
ի բաց արուէն անկախ կը դաւանայ և շահի վերաբեր-  
եալ խնդիրներու հետեւանքով, շատ ատեններ, անոր  
թշուսնին կը դառնայ, շատով կ'ընկրկի և կ'իշնայ  
նեղը: Ահա այն ատեն ճայր կուտայ կուս, անապք  
ու կուտ կուս, և ո՞վ յաղթող պիտի հանդիսանայ  
այդ կուսին մէջ, այս մասին կատարելին անգամ ա-  
ւելորդ է, Իզական սեւի ազատագրութիւնը անգամ ա-  
պիտի դնէ բարձրագոյն ցեղի վիճակին մէջ, իսկ կինը՝  
խանարնագոյն, որովհետև գոյութեան կուսը մղելու  
համար մարդը կեանքէն շատ աւելի լա. դիմուած է,  
և ստոր արդիւնքը այն պիտի ըլլայ որ կինը պիտի

խնայ ամէնապատ անասկի հպատակութեան և զերու-  
 թեան մէջ, քան անոնք որոնց կատարելիք ձերբա-  
 դատումը կը ձգտի կինը ազատագրել: Բայց անոնք՝  
 որ ազատագրութիւն կը քարոզեն, նպատակ ունին  
 հնարաւոր դարձնել կնոջ՝ սպրիլը առանց ամուսնի, և  
 հրածարից ամուսնութենէ: Չարիք մը գարնաներու  
 այն եզանակը սակայն, այն միեւնոյն արժէքը ունի,  
 ինչ արժէք որ ունի, զոր օրինակ, եթէ մարդասէր  
 մարդուկ մը սովի մը մամուսակ զայ առաջարկել այն  
 յարանարագոյն միջոցները՝ որոնք մարդոց մէջէն ա-  
 սելու սովորութիւնը պիտի քնջեն: Բայց ինչո՞վը անօ-  
 թիներու փորը կշտացնեն է և ոչ թէ զանոնք սնունդէ  
 հրածարելու սրովեցնելը:

Եւ զուրք, մեր քաղաքակրթութեան զոհերուն  
 զգործնապի ժառանգանները, զուրք պարտական չէք  
 զիւրացնել կնոջ՝ որ նա ամուսնութեան մասին ար-  
 համարանք մը ցոյց սայ, այլ զուրք պէտք է ա-  
 պանովէք անոր, որպէսզի մարդկութեան մէջ սիրոյ  
 կեանքի մասին նա իր բովանդակ շարժիչը աշննայ:  
 Գրուածքիս առաջին մասին մէջ, ես բոլի արդէն թէ՝  
 Բնիկութեան արտասկանութիւնն է ինտանկ փոքրիկ-  
 ները, անոնց կատարելու զատարարութիւն մը սպա-  
 հովից, և, որ քան որ անհրաժեշտ է, ստանձնել ա-  
 նոնց հպատարութիւնը, մինչև որ անոնք իրենց օրա-  
 պահիկը հայկազմելու վիճակին համին: Նայելապի կա-  
 բուար պարտականութիւն մը կը նկատուի և, որ Բն-  
 կութեանը փիղիքական զրկումներու զէմ ստացնէ  
 նաև կանանց պաշտպանութիւնը, որոնք անհրաժեշտ  
 են սերնդագործութեան համար: Պետութիւնը պէտք  
 է կնոջ համար պաշտպանութիւն և հպատարութիւն  
 ցոյց սայ: Տեսակի կեանքի մէջ մարդուն զերը կը

կայանայ իր անհրաժեշտ հացը շահելուն և սպրոզ  
 սերունդը պանդանելու, պաշտպանելուն մէջ. կնոջ  
 զերն այ կը կայանայ անասկը պանդանելուն և  
 սպրոզայ սերունդները պաշտպանելուն, ընարարու-  
 թեան հարձիւ անասկը աշխատցնելուն մէջ: Կինը  
 կ'ստեղծէ մարդոց մէջ այն սրայքարը՝ որուն միջանո-  
 կը ինք կ'ըլլայ և որ, ամէնէն ճարտիկ կատարները  
 կատանան ամէնաթիմուք բաժինը: Երբ աշույ է, կինը  
 պէտք է ընդունի փոքրերու արուած ընդհ. գա-  
 տարակութեան բարեքները, իսկ աւելի վերջը, եթէ  
 պէտքը ունենայ, նա իրաւունք պէտք է ունենայ ա-  
 պանով կեանք մը սպրելու, իր հօրենական ամուսնի մէջ  
 և կամ մամուսար հաստատութիւններու մէջ: Պէտք է  
 որ Բնիկութիւնը համի այն ստանձանին, որ զրոյ  
 թէ՝ աւօթ է որ քաղաքակրթութեան պետութեան մը  
 ծոցին մէջ կին մը, — ըլլայ երեսաստարգ թէ պատու,  
 գեղեցիկ թէ ազեղ—կարօտութեան ու չքուար վիճա-  
 կի մէջ սպրի: Այս սկզբունքներու համաձայն բարե-  
 փոխուած Բնիկութեան մը մէջ, կինը այլևս օրուայ  
 հացի մատնագրութիւնը չունենար, սրովհետև, ամուս-  
 նայած ըլլայ թէ ամուսնի մնայ, զիտէ թէ զրկումներէ  
 սպանով պիտի սպրի և պետութեան կողմէ իր զու-  
 ւակները պիտի պանդանուին ու զատարարութիւն:  
 Մարդն այ իրեն զէտք եզամ գրամը հայկազմելու  
 համար, շաշխատիք կիներ ձեռք ձգել, սրովհետև այ-  
 նուհետև կարեքը չպիտի ծառայէ իրեն համար իրեն  
 միջնորդ: Այսպիսի Բնիկութեան մը մէջ, կինը մի-  
 միայն իր լնական հակամարտութեանը համաձայն պիտի  
 ամուսնանայ: Ամուսիններ չգտնող պատուած սպրիկ-  
 ներու անարանը պիտի ըլլայ այնքան հպուստեղ, որքան  
 ձերայած մանչերունը՝ որոնք ցօփ կեանքի մը  
 մէջ ամուսնութեան բոլոր հաճոյքները կը վայեն, ա-

սանց այս մասին պարտաւորութիւններ ստանձնելու  
 և բարոյական սանձաններ ձանձնադու։ Սնտակու-  
 թիւնը այնուհետև գոյաթիւն պիտի աւանայ միմիայն  
 չափազանց փոքրաթիւ։ այլապէս աւարտածնեքու մէջ,  
 սրանց այլանդակութեամբ ընտելները չեն ընդունիր ո՛չ մի  
 գտտախարակութիւն, սրանք միմիայն մարտիկան ու  
 խոյստատակութիւն մէջ կրնան ապրել և սրանք ստա-  
 կի սրանգանման համար բացարձակապէս անարժէք են։  
 Եթէ ամուսնութեան մէջ նիւթական հաշիւները այլ-  
 ես նկատի չառնուին, եթէ կինը կարենայ ազատօրէն  
 ընտրել իր սիրած էակը և չտախուսի այլևս ինքզինքը  
 ծախել, եթէ այլը ստիպուի կրօ՞ հաճութեանը հետա-  
 մուկու, ոչ թէ իր զիրքոյն ու հարստութիւնովը,  
 այլ իր անձովը, այն ատեն ամուսնութիւնը դուրս  
 գալով իր ներկայ կեղծաւոր ու խաբկատիր վիճակէն,  
 կը դառնայ ճշմարտութիւն մը, այն ատեն իւրաքան-  
 չիւր գիրկընդխառնումին՝ ընտելեան վեհագոյն ոգին  
 կը հսկէ, այն ատեն իւրաքանչիւր մանկիկ աշխարհ  
 կուգայ իր ծնողներու սիրովը—իրրև պսակ—չըջա-  
 պատուած, և իր օրօրոցին մէջ կ'ընդունի կեանքն  
 սպրեկու համար ոյժի և ընդունակութեան անգնահա-  
 տելի նուէրը, նուէր, զոր իւրաքանչիւր ամուսնու  
 բախան յարաձգութեան մը մէջ գտած ըլլալով, կը փո-  
 խանցէ իր զաւակներուն։





« ՓԵՏԱԿ ԳՐԱԽԱՆՈՒԹ » Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կեդրոն. ԿԻՐԱՍՈՒՆ, ՄԱՍՆԱՋԻՂ = ՕՐՏՈՒ

Թիւ 1. Նկարներ Ղ. ՄԵԼՈՅԵԱՆԻ Գին 2<sup>1</sup>/<sub>2</sub> ՂՐՇ.

« 2. Մօտեմ ԶՈՒԼԱԼԻ « 1<sup>1</sup>/<sub>4</sub> «

« 3. Ժամանակ. Ամուսն. Կեղծիկն « 2<sup>1</sup>/<sub>2</sub> «

Թիւ 4. Մամուլի օակ. Կ.

Թոյսթօյի ՀԱՅՐ ՍԵՐԺՐ

Թարգմանեցի Արամ Հօյրսարեան

(2000 օրինակէն 1000 թ. պիտի վաճառուի անբողոքեցա՞նք)

Նոյնպէս պատրաստ են այլևայլ համար

« ՆՈՐ ԵՐԳԱՐԱՆ »

**ԾԱՆՈԹ** — Փերակ սպարանդի դիւրոյթիւն հեղինակներու եւ թարգմանիչներու, հասցասած է համանուն գրախանոք մը որ շատ նպաստաւոր պայմաններով կը գնէ իր վաճառուր ուղղութեան հարկապատասխանող մեղացիները կամ կ'ընկերանայ հեղինակներուն հետ:

ԳԻՆ 2<sup>1</sup>/<sub>2</sub> ՂՐՇ.

« Ազգային գրադարան



NL0397059

55.651